

ՀԱՅԿ ՇԻՐՈՅՆԵԱՆՑ

Գ Ա Ր ՈՒ Ն Է Ր

«Կարգուէ՛, Աղջի՛կս, Կարգուէ՛...»

Շաբաթ Գիշեր Հարսնիք Ունինք...

«Գիշե՛ր Բարի»

«Բու հօսքը Թող Ըլլայ...»

1934

891.99

Շ-65

Ամենայն հատուց 2-50
հայաստանի ԽՍՀ կառավարության
հարստության հարկի արժեքի վերաբերյալ
-6 NOV 2011

ՀԱՅԿ ՇԻՐՈՅԵԱՆՑ

891.99

2-65

Գ Ա Ր Ո Ւ Ն Է Ր

ԿՈՉՆԱԿ ՏԳԱՐԱՆ
ՆԻՒ ԵՕՐԴ
1934

15 JUL 2013

47974



67322-68

ՍՊԱՆՈՒԱԾ ԵՂԲՕՐՍ
ԵՓՐԵՄ ԳՐԻԳՈՐՈՎԻՉ ՇԻՐՈՅԵԱՆՑԻ
ՅԻՇԱՏԱԿԻՆ

« ԿԱՐԳՈՒՆԷ, ԼՂԶԻԿՍ, ԿԱՐԳՈՒՆԷ... »

« ԿԱՐԳՈՒԷ, ԱՂՋԻԿՍ, ԿԱՐԳՈՒԷ... »

I

Միայն թթենի մը ունէինք մենք մեր պարտէ-
ղին մէջ, մեծ ու խոշոր թթենի մը հաստ բունով,
բարձր ու երկար ճիւղերով: Թթենի մը, որուն թու-
թերն իմ բթամատէս խոշոր էին՝ նուրբ, չա՛տ
նուրբ կոթերով, հաստ ու երկայն: Համ մը ունէին՝
մեղրէն քա՛ղցր, շաքարէն անուշ:

Իմ բոլոր հարստութիւնս էր այդ թութի ծա-
ռը: Հօրս սպանումէն վերջ երբ մեր տունը բաժնե-
ցին՝ իմ ճերմակ ճակատով կոյն ու անկոտոշ այծն
ուրիշներ առին տարին, հաւերէս հատ մը իսկ ինձի
բաժին չինկաւ, իմ ճերմակ կատուս ալ խորդ մայրս
ըր հետ տարաւ: Այդ օրինաւոր կողոպուտէն վերջ
միայն թթենիս ինձի մնաց:

Տղու մը իմ բոլոր սիրովս կը գուրգուրայի խո-
շոր թթենիիս վրայ՝ որուն ներքեւ գիշերներ իմ ան-

կողինս կը պարզէին, ու ցօրեկները երբ դետը չ'երթայի լողալու՝ ծառի ծայրին նստած խաղ կը կանչէի:

Թթենիիս հաստ ճիւղերէն երկուքն՝ իրենց լայն ու խիտ թուփերով, չէկ ու աղուոր թուփերով Քարկտրողենց տանիքին կ'երկարէին ու կը փռուէին հովանիի մը պէս: Մանուկ սրտիս կակիծ էին դարձեր այդ երկու ճիւղերը, ու կողերուս ցաւ: Քարկտրողենց Յարթօն ինձմէ տասը տարու մեծ էր, խոշոր մարմնով, գոռացող ձայնով մը՝ որմէ կը ոտղայի ես: Խաչին ու Պատարագին վրայ երդումը բաժնէր՝ եթէ զիս այդ ճիւղերէն մէկուն վրայ տեսնէր՝ «մեծ կտոր ականջս պիտի ձգէր»: Կը դողայի իրմէ, ու գիտէի որ կողերս ջարդ ու փշուր պիտի ընէր եթէ զիս այդ ճիւղերէն մէկուն վրայ բռնէր. բայց նորէն չէի կրնար մինչեւ ծայրը չ'երթալ այդ ճիւղերուն, ու հոն նստած ճպուռներուն հետ ձայն ձգել: Կը յիշեմ՝ որ մը զիս բռնեց, հայհոյելէն հայհոյելէն ա'յնքան ծեծեց որ բերնէս արիւն եկաւ:

Մեր պապերէն մնացած ժառանգական դրացնութիւն մը ունէինք մենք Քարկտրողենց հետ՝ որոնք մեծ վաճառական էին, հարուստ գերդաստան: Այդ դրացնութեան հետ բարեկամութիւն մ'ալ ունէինք որը սակայն տարին երկու անգամ կուխով մը խոտովութեան կը դառնար՝ միշտ հաղորդուելէն շարաթ մը առաջ հաշտուելու ծրագրուած: Կուխին մէկն աշնանամուտին էր, թուփին կուխը: Մեծ եղբայրս դըլուխը կը կտորէր մեր թուփի ծառին դպողին. Քարկտրողենց Յարթօն իւրացնել կ'ուզէր իրենց տանի-

քին երկարող ճիւղերը: Ու այդ կուխին մէջ միշտ եղբայրս էր յաղթողը: Կուխին գէշը ձմեռն էր՝ երբ Քարկտրողենց տանիքի ճիւղին ամէնը մեր պարտէզը կը թափէին: Հայրս կը պոռար, կը կանչէր, եղբայրս կը հայհոյէր: Կարեւորութիւն չէին տար:

Եթէ թուփի ու ճիւղի կուխները չըլլային՝ մեր բարեկամութիւնը Քարկտրողենց հետ դրացնութեան չափ մօտիկ էր:

II

Տարիներ վերջ այսօր միտքս չի դար թէ քանի՛ հոգի էին Քարկտրողենք, բայց երէկուան երազիս պէս կը յիշեմ յաղթանդամ Յարթօն՝ միշտ ծեծողի իր սպառնալիքովը, իր քոյր Վարդօն՝ կարմիր կարմիր թուշերով անուշ աղուոր աղջիկ մը, եւ Մամաչը՝ կարմիր լաջակով ծեր մայրը՝ որու խաշած փաթաթէսները դողնալս դեռ չեմ մոռցած:

Մեծ ջարդէն երկու տարի վերջն էր՝ աշնան օր մը, աշնան ա'յն օրերէն մէկը՝ երբ արեւն ա'յնքան աղուոր է ու կեանքը ա'յնքան անուշ տուներէն դուրս, աշնան այդ օրը մեր թաղի պզտիկներս Մուռ Պետոյենց պարտէզի ծառերուն տակ հաւաքուած հորս ու փեսայ կը խաղայինք: Գորոյենց Նուարդն իմ հարսս էր, Մամաչենց Վարդօն՝ Պետոյենց Եսայիին հարսը: Եսային մեր թաղի տղոց մեծն էր, մենք ամէնքս կը վախնայինք իրմէ ու մեր վախէն կը հետեւէինք իրեն ուր որ տանէր: Առանց հարցմունքի կ'ընէինք ինչ որ ըսէր: Դիպուածով եթէ

խնձոր մը անցնէր ձեռքերնիս, կամ աւրուած տանձ մը գտնէինք Տէր Գէորգենց պարխալին քով՝ խնձորին կէսը, տանձին աղէկ կողմը Նսայիին բաժին կը հանէինք: Նսային ալ մեզի աղէկութիւն կ'ընէր, ամէնքս մէկ ժողովուած ամառուան տաքերուն դետ կը տանէր՝ իրենց խոշոր շունը առջեւ ձգած: Թուրքեր կը դողային այդ շունէն՝ ինչպէս մենք Թուրքերէն:

Այդպէս, թաղին մեծութիւնը Նսայիին տուած էր թաղին ամենագեղեցիկը, վարդի պէս աղուոր Մամաչենց Վարդօն:

Այդ օրը, աշնանային այդ աղուոր օրը երբ մենք Պետոյենց պարտէզի ծառերուն տակ հաւաքուած հարս ու փեսայ կը խաղայինք, մեր թաղի աղջիկները չարացան՝ էգի իրենց յատուկ անառակութիւնովը չարացան, ու «Նկէ՛ք, ուխտ ու երդում ընենք» ըսին, «ուխտ ու երդում ընենք՝ երբ մեծնանք մեր այսօրուան փեսաներէն դատ ուրիշ փեսայ չ'առնենք: Նկէք, ուխտ ու երդում ընենք խաչով ու սուրբ մեռոնով»:

Ժպտուն ժպտուն իրարանցում մը ծայր տուաւ մեր մէջ, ու հարսերնու ձեռքերէն բռնած աչքերնուն նայեցանք:

Ի՛նչ երջանիկ էինք ամէնքս ալ:

Վարդօն իր մազերէն քակեց մետաքս ծամ-թելը ու չոր փայտի երկու կտորներ իրարու կապեց, խաչ շինեց:

Չոյզ գոյզ ծունկի եկանք աշնանային դեղին թուփերուն վրայ, խաչը համբուրեցինք ու մեր մե-

ռէններու դերեղմանին վրայ ուխտ ըրինք ուրիշի հետ չ'ամուսնանալ:

Ձեմ մոռցած դեռ, Նուարդը գլուխն իմ սրտին դրած լացաւ, ու ես բազուկներս իր մէջքին պլլած ամուր ամուր կուրծքիս սղմեցի:

Նսային ու Վարդօն ամէնէն վերջ եկան երդումի, ու երկուքն ալ անուշ անուշ կը խնդային:

Ամէնքս ալ երջանիկ էինք:

III

Մեծ Զարդէն որբ էի մնացեր ես: Տարիներով փողոցներուն մէջ անտանելի կեանք մը քաշկուտելէս յետոյ՝ բարի հօրաքոյրս օր մը ձեռքէս բռնած զիս Բողոքականաց որբանոցը տարաւ՝ բռնի, ու ալ երեւան եկող չ'եղաւ:

Տարիներ անցան, դանդաղ ու անհաճոյ տարիներ: Որբանոցէն դուրս ելլելու առիթը չը տրուեցաւ ինծի երբէք: Անցնող այդ տարիներու ընթացքին օր մը ես բազուաւորութիւնը չ'ունեցայ մեր թաղը վերադառնալու: Ու ակամայ ես մոռցայ մանուկ օրերուս ընկերները, միայն խաղերու տարտամ բայց անուշ յիշատակ մը անխափան մնաց մտքիս մէջ՝ որոնք որբանոցի դառն օրերուս արեգական շողի մը պայծառութիւնն ունէին:

IV

Մեծցայ: Որբանոցի տխուր երգիքին տակ մեծ-

չայ, պատանի դարձայ: Մեյամաղձոտ, երազկոտ պատանի մը՝ ժպիտին երեսը չը տեսած: Կոպիտ ու ազգէտ վարժապետներու անգուժ ծեծերէն մաշած, կմախք դարձած՝ կեանքէն զոուեցայ ու մահը սիրեցի: Առտու մը, արշալոյսին հետ կանուխ, կը յիշեմ, տօնի օր մըն էր, աշնանամուտին, որբանոցէն զիս վռնտեցին առանց գլխարկի, առանց վերարկուի, ա՛յնպէս՝ ինչպէս որբանոցն էի դրուած:

Մտորը Մէյնարտը զիս որբանոցէն վռնտեց առանց գլխարկի, առանց կոշիկի, ճիշտ ա՛յնպէս՝ ինչպէս հօրաքոյրս, տարիներ առաջ, զիս որբանոցն էր բերած...:

Մեր թաղը գացի: Շիտակ մեր թաղը գացի:

Ա՛յ աշխարհ, ի՛նչ տարօրինակ ես:

Մեր թաղը փոխուած էր: Ընկերներէս մէկը չը կար հոն: Հարցուցի՝ չը գտայ: Դատող, բանող տըղաքներ էին դարձեր, տուն, տեղ պահող տղաքներ...: Գիւղեր էին գացեր, ասլրանք էին տարեր ծախելու: Մէկը չը կար:

Անցայ Ծուռ Պետոյենց վարի արտէն: Դժուաները խոշոր խոշոր դեղնած էին: Կաղամբները ծալ ծալ թուփերով մեծցած էին: Վարունգները խիտ խիտ կը պառկէին: Ծուռ Պետոն արտը կը ջրէր: Գոլը գացի, ձեռքը համբուրեցի՝ ճակտիս դրի: Վրաս նայեցաւ Ծուռ Պետոն: Լացաւ: Ծերացած գըլուխը շարժելէն՝ «է՛յ, տնաւեր աշխարհ, ի՞նչ կ'ըլլար՝ էն ճէյրանի պէս մարդը հիմա ողջ ըլլար՝ ի՞նչ կ'ըլլար»: Հօրս կ'ակնարկէր:

Տունը տարաւ զիս: Թանապուր էին եփեր, հացն

ու նոր էին թխեր: Կերցուց ինծի: Կուշտ կուշտ կերցուց: Որբանոցէն անօթի մնացած աչքս կշտացնել աշխատեցաւ...:

Ճաշէն վերջ դրան սեմին նստած պատմեց ինծի Նսայիին պատմութիւնը:

«Տեսնայիր, ի՛նչ տղայ էր եղած, չինարի հաստկով տղայ էր: Աչքեր մ'ունէր՝ աստղեր էին: Ձայնը՝ ասես թէ լոններէն իջնող ջուրն ըլլար: Պատճառ եղողի տունն աւրի...»: Կուլար Ծուռ Պետոն:

«Անցած աշունն էր. գիւղէն եկաւ: Գսան ջորբբեռ ցորեն բերաւ: Տասը տիկ պանիր: Տասն աման կարագ իւղ: Ալիւր, չորթան, սեր, Աստուծու տուած ամէն տեսակ ուտելիքներ: Բերաւ ամէն բան: Հարսնիք պիտի ընէինք: Հարս պիտի բերէինք: Չըլլար այդ հարսը...»: Հեկեկանքը խեղդեց իր ձայնը:

«Էրգրումն էր հարսը, Վարդօն, Մամաչենց Վարդօն, եկաւ էրգրումից: Լուսնակի պէս աղջիկ էր դարձեր: Էն տեղ դպրոց էր գացեր, գրել կարգալ էր սովորեր, լեզուն ալ փոխուեր էր: Էլ մեզի պէս չէր խօսեր: Մեզի ալ չը հաւնեցաւ: Նսայիս տունէն վռնտեց: Վարժապետ էրիկ կ'ուզէր: Գացինք, աղաչեցինք, պաղատեցինք: Մտիկ չըրաւ: Խեղճ մայրը գիշեր ցորեկ լացաւ, «Կարգուէ՛, աղջի՛կս, կարգուէ՛» խնդրեց, համոզեց. բայց Վարդօն մտիկ չըրաւ: Ելաւ էրգրում գնաց. վարժապետի հետ պիտի կարգուէ:

«Նսայիիս սրտին ցաւ եղաւ: Հիւանդացաւ, անկողին ինկաւ: Բըթանենց Կումաշը կանչեցինք, ա-

ղօթք ըրաւ, թուղթ կապեց: Նարեկը գլխուն տակ
ղրինք: Խնդիր – կատարը տարինք – տայ զու մու-
րատ – մոմ վառեցինք: Ճար չ'եղաւ, չ'աղեկցաւ: Ան-
ցած դարնան, Աւագ Երկուշաբթիին մեռաւ...:»

V

Օտարականի մը պէս մեր տունը դացի: Մեր
խոշոր դուռը հանած էին: Երկու շինական կիներ
դուրսը բուրդ կը մանէին: Ներսէն կկոցի ձայներ
կուգային: Կտաւադործի երգն էր այն: Զիս ճանչ-
ցող չ'եղաւ հոն, ես անոնցմէ ոչ մէկը տեսեր էի: Թը-
թենիիս նայեցայ: Ճղակտոր էին ըրած. միայն Մա-
մաչենց տանիքին երկարող ճիւղերն էին մնացեր:
Օտարականի մը պէս դուրս ելայ մեր տունէն ու ետ
չը դարձայ անոր նայելու:

Փողոցին ծայրը կին մը տեսայ, դաւակը գիրկը՝
սողբուրէն կուգար: Երկար երկար երեսիս նայեցաւ
երբ քովէս կ'անցնէր: Այդ սեւ աչքերուն մէջ տեսայ
հին օրերու իմ ուխտի հարսս՝ Գորոյենց Նուարդը,
կին դարձած: Զիս չը ճանչցաւ, չը յիշեց: Գլուխը
կախ հեռացաւ:

VI

Միայն երեք օրուան համար դացած էի Պարտի-
դակ, բայց շարաթէ մը պակաս հիւրերնին ճամբու
չէն դներ Պարտիդակցիներ:

«Տըղա՛ս, դպրոցը բացուելուն ինը օր կայ, ին-
չո՞ւ կ'աճապարես. մնացիր մեղի, դալ շարաթն ալ

մնացիր:» Կը պնդէր Տիկին Մարիամը, Սրճարանա-
պետ Պլօճեան Կարապետին կինը: Շա՛տ կը ստիպէր
մօր մը դուրդուրանքով՝ որը ա՛յնքան անուշ կու-
գար ինծի, անուշ ու տարօրինակ: Մէկ տարեկան
հասակիս մայրս մեռած էր, ու ես մօր մը դուրդու-
րանքը չէի տեսած:

Վերջին օրն էր, յաջորդ առաւօտ կանուխ շոգե-
նաւ պիտի առնէի Պօլիս վերադառնալու: Մեծ պատ-
րաստութիւններ տեսաւ Տիկին Մարիամը, շա՛տ մեծ
պատրաստութիւններ, ու դամբիւղներով Վերի Ար-
տերն ելանք:

Բազմութիւնը լեցուն էր, Պօլիսէն եկած ուսա-
նողներ, գործիչներ, խմբագիրներ, գրադէտներ,
մտաւորականներ ամէնքն ալ:

Ընտրուած դասակարգ մը՝ աշխոյժ, մտացի, ե-
րագիտ, տաք-արիւն:

Գաւառի ամչկոտութիւնս, ու յարգանքի զգա-
ցումս քայլերով հեռու պահեց զիս այդ ընտրուած
դասակարգէն՝ որուն մօտենալու ա՛յնքան տենչ ու-
նէի ես:

Ժամերով Տիկին Մարիամի ծունկին քով նստած
դիտեցի անոնց խաղերը, պարերը, կատակներն՝ ու-
րոնք հակառակ որ ամբարիշտ գիծ մը ունէին իրենց
մէջ ու խորթ իմ մտածմունքիս, դարձեալ ես կը սի-
րէի, կ'ուզէի սպրիլ այդ ամբարիշտ կեանքը:

Երեկոյ կ'ըլլար: Ստուերները կ'երկարէին լեռն
ի վար: Գիւղն իջնելու պատրաստութիւններ ծայր
էին տուեր:

Առանձինս, առանձնութեանս մաղձով՝ դէպի
աղբիւրն քալեցի ջուրին տալու իմ մեղամաղձոտ
խոհերս:

Ի՞նչ դառն է քսան տարեկանի առանձնութիւ-
նը...:

Չուլալ ու զընկզընկան ջուրին քով քարի մը
նստած իմ թութի ծառիս խաղը կանչեցի՝ ձեռքը ե-
րեսիս:—

«Ես սարէն կուգայի՝
Դուն դուռը բացիր,
Ձեռքդ ծոցդ տարիր,
«Ա՛յս» քրիր, լացիր...:»

Փափուկ ու քնքուշ ձեռք մը, կաթի պէս ճեր-
մակ դաստակներով, մատներս սղմեց:

Այլայլած՝ գլուխս վեր վերցուցի:

Չոյք մը սեփ սեւ, աստղերէն պայծառ, ովկիա-
նոսներէն խոր, սեւ ու երկար թարթիչներով եղեր-
ուած գոյգ մը սեփ սեւ աչքեր վրաս կը նայէին...:

«Վարդօ՛, Վարդօ՛», հեկեկալէն վզին պլուե-
ցայ՝ ա՛յնքան անկեղծօրէն, ա՛յնքան անմեղ վերա-
բերմունքով՝ ինչպէս իմ քրոջս, իմ հարազատ քրո-
ջս: Ու երկուքս մէկ լացինք:

Ի՞նչքան գեղեցկացած էր Վարդօն: Կարծես թէ
թաղաւորի մը աղջիկն ըլլար: Ա՛յնքան նուրբ էր իր
կազմուածքը, ու մանուկ օրերու կարմիր թուշերը
շատ աւելի գրաւիչ էին դարձեր: Թեթեւ հագուստը
մորթի փառաւորութիւնը չէր կրնար քողարկել: Ին-

ծի թուեցաւ որ հին օրերու Վարդոյի պատկերով
հրեշտակ մըն էր այն:

Չորս տարի առաջ էր, Ռուսիա անցնելէս առաջ
չաբաթ մը իրենց տունը հիւր էի եղած էրդրումի
Տէջ:

Անցնող այդ չորս տարիներ գեղեցկութիւն ու ա-
նուշութիւն էին նուիրեր Վարդոյին, ու քսան երկու
տարիքին՝ գեղեցկութեան տիպար մը դարձած էր:

VII

Յաջորդ առտու շոգենաւ առինք միասին Պօլիս
իջնելու: Շոգենաւի վերնայարկին նստած պատմեց
ինծի իր նոր կեանքը, մայրաքաղաքի շքեղ կեանքը:

«Երեք տարի է Առնաւուտ գիւղը կը բնակինք:
Հայրս իր գործերը ընդարձակեց: Մասնաճիւղեր
ունի Լիվըրփուլ, Մարսէյլ, եւ Կարին: Կեդրոնական
գրասենեակը Եռսուֆեան Ոսնն է, ուր գրադիրներ
ունի, շատ մը գործաւորներ: Խէժ, հինայ, եւ կա-
շի կ'արտածէ:

«Մայրս տուն կը պահէ: Երկու սպասուհիներ
կ'օգնեն մայրիկիս, իսկ ես Ամերիկեան Աղջկանց Գօ-
լէճը կ'ուսանիմ:»

Վիպային բան մը ունէր այդ պատմուածքը, ու
տղու միտքս խենթօրէն կը հետեւէր իր ծաղկաւէտ
պատմուածքին:

Կեդրոնականի իր բարեկամներէն պատմեց:
Պէրպէրեանի ուսանողներու գովասանքն ըրաւ: Կու-
ւակցական գործունէութիւններու մանրամասնու-



67322-68

Թիւնները տուաւ: Ուսանողական Միութեան քարտուղարին նկատմամբ շատ նպաստաւոր խօսեցաւ՝ որուն հետ Թիւալարութեան կ'երթային շարաթը երեք անգամ:

Վէպերու հերոսուհիի մը տպաւորութիւնը թողուց վրաս: Ու ակամայ սեւ նախանձը սիրտս կըըծեց: Ինչո՞ւ ես ալ ա'յդպէս ապրում մը չ'ունենայի, ինչո՞ւ ես ալ չ'ապրէի այդ փառաւոր ապրումը, չքնաղ երազը իմ կեանքին: Ու ակամայ սեւ նախանձը իր բիրտ ճանկերով իմ մանուկ սիրտս ճանկութեց...: Զգացի՛ սիրտս կ'արիւնէր...:

VIII

«Ա՛յսպէս, ա՛յսպէս մօտեցիր, կուշտս նստէ, բարձին կըթնէ, հանգիստ ըրէ: Քեզի տեսայ սիրտս զովաջաւ: Ա՛խ, ի՛նչ օրեր էին ա՛յն օրեր, ի՛նչ անուշ օրեր...:»

Մամաչն էր, մեր դրացի բարի Մամաչը: Կարմիր լաչակը վերցուցած էր. Պօլսեցի էր դարձեր կապ ու կապուածքով, սանտր ու սանտրուածքով:

«Աս երեք տարի է հոս ենք. ամէն բան առատ, ամէն բան աղէկ, բայց ոչ հոտ կայ, ոչ համ կայ: Մեր քաղքի համին ու հոտին մռնիմ. հոն սրբութիւն կար, բարիք կար, այս տնակեր քաղքին մէջ ի՛նչ կայ:»

Հայրենաբաղձ հոգիով մը իր պանդխտութիւնը կուլար: Դրացիներէն կը գանդատէր՝ «մարդատեաց են, չեն բարեկամանար:»

IX

Նաւամատոյցին քով չքեղ ապարանքի մը մէջ տուն էին դրեր, հարուստի վայել աղուոր կահաւորուած տուն մը:

Վարդօն՝ Վարդուհի էր եղած, Օրիորդ Վարդուհի Քարահատեան: Իրենց զէրքին ու հարստութեան վայելելիք անուն մը:

Քաղաքի բարքերէն բան մը չէր պահած: Նոր խոտալներ ունէր, նոր երազներ, Թիթեռնիկի՛ երազներ: Ու ա՛յնքան տարուած էր ա՛յդ երազներէն որ յաճախ զինքը պալատականներուն հետ արքունիքներու մէջ կ'երեւակայէր:

X

Չորս օր էր Քարահատեաններու տունն էի: Ստիպումով շատ ստիպումներով զիս վար դրեր էին: «Քու մօր ծծի կաթը քեզի հալալ չ'ըլլայ՝ եթէ չը մնաս քանի մը օր» ըսած էր Մամաչը, ու ես տեղի էի տուեր: Ու ա՛յդ չորս օրը ա՛յնքան անուշ, ա՛յնքան ուրախալից օրեր էին: Դժուարիս կուգար բաժնուիլը, բայց պէտք էր Հինդչարթի գիշերուան Փաքէի շոգենաւը առնել ամսու քսանուհինգին Օրտու հասնելու: Ուսուցչական պաշտօնավարութեանս առաջին փորձն էր, ու չէի ուզեր ուշ մնալ դպրոցէն:

Այդ Հինդչարթի առտուն, դոյքերս կը դասաւորէի պայուսակիս մէջ երբ հիւրանոցէն տաք բանա-

վէճի մը անհասճոյ աղմուկը զիս լարուած վիճակի մը մէջ դրաւ:

Մամաչն էր՝ Վարդուհիին հետ: Մօր ու աղջկան կռիւը: Մայրը համոզել կ'աշխատէր՝ երբեմն բարկանալով՝ «քու արիւնը քու գլուխ», յաճախ գուրգուրանքով, մայրերուն յատուկ սէրերու գուրգուրանքով մը՝ «աղուոր աղջիկս, ոտքերուդ մեռնիմ»: Բայց Վարդուհին բարկացած, շատ բարկացած կը թուէր:

«Անգամ մըն ալ, կը լսե՞ս, անգամ մըն ալ անոր ոտքը այս տունէն ներս պիտի չը կոխէ: Անոր առջեւ մեր դուռը ալ պիտի չը բացուի երբէք: Այդ կապիկի երեսը անգամ մըն ալ չեմ ուզեր տեսնել»: Վարդուհին ձեռքերով սեղանը կը ծեծէր:

«Աղջիկս, մեռնիմ քեզի, դուրպան ըլլամ արեւուդ, արի ծուռթիւն մի՛ ընէր, մօրդ խօսքին մտիկ ըրէ, ես քեզի գէշութիւն չեմ ուզեր, իմ մէկ ու ճար աղջիկս ես, իմ լոյսն ես, իմ արիւն ես, իմ ճերմակ գլուխս թող հանգիստ հող մտնէ: Արի՛, խօսքիս մտիկ ըրէ:» Կը համոզէր Մամաչը:

«Չէ՛, ըսի, չեմ ուզեր: Հայերէն չե՞ս հասկնար, չեմ ուզեր ա՛յդ տղան, չեմ սիրեր ա՛յդ տղան: Հոգի՞ս պիտի առնես:»

«Զաւա՛կս, աչքիս լոյս, դուն դեռ աղջիկ ես, անփորձ ես, աշխարհը չես տեսած, աշխարհը չես հասկցած: Այդ տղուն գէշ մի՛ ըսեր, այդ տղուն մեղքին տակ մի՛ մտնէր: Խելացի տղայ է, պարկեշտ տղայ է: Պօլսեցի թեթեւօլիկ տղաքներէն չէ: Տուն, տեղ պահող մարդ կ'ըլլայ: Մեծցած ես, տարիքը

առած ես ալ ատեն է, կարգուէ, աղջիկս, մեռնելէս առաջ թող պսակդ տեսնեմ:» Կը պաղատէր պառաւ մայրը:

«Դուն զիս պիտի խենթեցնես: Քանի անգամ ըսի քեզի որ հիմակուան ատենը քու դիտցած ատենուան չի նմանիր: Աղջիկ մը քսանուհինդ տարեկանէն առաջ չ'ամուսնանար, իսկ երբ ամուսնանայ իր ուղածը կ'առնէ: Այս քու քաղաքը չէ, քու Պիթլիսը չէ որ քու դիտցածին պէս ըլլայ: Ասկէ վերջ, դիտցած ըլլաս, եթէ անգամ մըն ալ կարգուելու խօսքը ընես ալ իմ երեսս չես տեսնար:» Վարդուհին վճռական կը թուէր իր արտայայտութեան մէջ:

«Քու դիտցած բանն է, աղջիկս, քու դիտցած բանն է, քու արիւնը քու գլուխ:»

Վարդուհին արագաքայլ աստիճաններէն վար իջաւ առանց գլխարկի, առանց ձեռնոցի:

Անհամբերութիւնը սարսուռով մը սիրտս կ'ուռէր: Վայրենի փափաք մը հողիիս մէջ կ'եռեփէր, ու կը զգայի մարմինս դող էր ելած:

Արդեօք իմ վրա՞ս կը խօսէին...:

Մեղմ քայլերով հիւրանոցը մտայ:

Մամաչը երեսը ափերուն մէջ առած մանկան մը պէս հոնգուր հոնգուր կուլար:

Քովը նստեցայ: Թաշկինակովս սրբեցի արցունքէն թրջած պառաւ այտերը, ու «Մի՛ լար, Մամաչ մի՛ լար», ըսի:

«Ախ, տղաս, ես չը լամ, ո՞վ պիտի լայ: Իմ ցաւին պէս ո՞վ ցաւ ունի: Ա՛խ, ի՞նչպէս չը լամ»:

Ու թաց աչքերով Մամաչը պատմեց ինծի իր ցաւը:

«Դուն կը ճանչնաս Թորսոյենց Արշօն, էն կըրակ ու բոց տղան: Հոս է, վարժապետութիւն կ'ընէ: Տեսնես մէկ հատիկ տղայ է, Աստուծուն, մարդուն դուրական տղայ: Կտրիճ, Աղբիւր Սերորին կը կը նմանի: Մեզի կուգայ կ'երթայ: Սուրբի պէս տըղայ: Վարդոյին վրայ հոգի կուտայ, կը խենթանայ: Բայց արի տես որ մեր Վարդօն Պօլսեցի լակոտնեւորուն խելք տուեր է, անոնցմէ չի բաժնուիր:»

Տեսակ մը թեթեւութիւն եկաւ վրաս:

Պոտիկութենէս կը ճանչնայի Արշօն, մեր թաղէն էր, միասին գետ կ'երթայինք լողալու, քիւրտերէն խաղ կը կանչէր, ու խաղ կանչած ատեն միշտ ձեռքը երեսին կը դնէր: Աղէկ տղայ էր, բայց չեմ գիտեր ինչո՞ւ, ես ուրախ եղայ որ Վարդօն չէր սիրէր Արշօն:

Այդ երեկոյ շողենաւ դացի: Վարդուհին ինծի հետ էր, ու մինչեւ շողենաւի երրորդ անգամ սուլելը քովէս չը հեռացաւ: Քարափին վրայէն թաշկիւնակ շարժեց, ու «Մի՛ մոռնար, գրէ՛ ինծի», պոռաց վերջին անգամ:

XI

Մեծ պատերազմէն վերջ երբ հինգ տարուան գինուորութենէս յոգնած ու տանջուած Տարտանելէն Պօլիս վերադարձայ՝ մայրն իր որդին էր կորսնցուցած, փեսան իր հարսն: Գաւառացի Պօլսոյ ամի մը

հայերէն քիչեր էին մնացեր: Ծանօթ ու անծանօթ, Բերայի հարուստներէն մինչեւ նաւամատոյցի բեռնակիրները առանց հարցմունքի, առանց պատճառի, օր ցորեկով բռնած, աքսորած էին, ու աքսորի ճամբուն ջարդած էին: Այդ դժբաղդներու շարքին մէջ ըլլալու էին Քարահատեանները՝ երեքը մէկ: Ըսողներ եղան որ Վարդուհին Հալէպէն Պէյրութ փախած էր թրքուհի տարազով, ու անկէ Յունական շողենաւով մը Ռումանիա անցած: Բայց այդ տարածայնութիւնը ստուգելու կարելիութիւնը չ'ունեցայ երբէք, ու ակամայ մեռածներու շարքին մէջ թաղեցի երեքը մէկ՝ կսկծալով Վարդոյին վրայ մասնաւորապէս:

XII

«Երթանք այս երեկոյ, քեզի հետ բանախօսութեան երթանք այս երեկոյ: Հետաքրքրական նիւթ է, կը պնդէր բարեկամս Ծալեանը՝ բանասիրական իր սիրահարութիւնովը: Ամերիկայի տասը տարուան իր կեանքը բանախօսութիւններու եւ ուսումնասիրութիւններու տուած էր: Ու արդար արդիւնքը այդ երկար տքնումին ա՛յն եղած էր որ պատուելիութենէն տարօրինակ նոր վարդապետութեան մը իջած էր որուն էութիւնը իմ խեղճ ու կրակ միտքս չէր կրնար ըմբռնել: Յաճախ ձանձրոյթէս կը յօրանջէի իր փիլիսոփայած պահերուն՝ որոնք հանդիպումներու զխաւոր մասը կը կազմէին, ու խուսափումի ճար մը կը ճարէի ամէն անգամ երբ բանախօսութեան մը երթալու խօսքը ըլլար:

«Նայէ՛, յայտադրին նայէ, աղուոր խօսողներ կան:»

Յայտադիրը աչքէ անցուցի: Օրուան գլխաւոր խօսողը Քօրնէլ Համալսարանի ուսուցչուհիներէն Օրիորդ Բօղէմանտ Կարատն էր «Թուրքիոյ Ողբերգութեան Իմ Կատակերգութիւնս» նիւթովը:

Կէս ժամէն Քօլըմպիա Համալսարանի սրահն էինք՝ ուր հաղիւ կրցինք նստելու տեղ մը գտնել վերջի նստարաններէն մէկուն վրայ:

Շատեր ուսանողներ ըլլալու էին, ճերմակ մազերով մարդիկը՝ անպայման ուսուցիչներ, դպրոցին փրօֆէսօրները: Բայց չի կրցի դիտնալ թէ այդ ուշիմ, այդ մտացի, այդ հանճարեղ մտայնութիւնով մարդիկ ի՞նչ հետաքրքրութիւն կրնային ունենալ բարբարոս Թուրքիոյ մը անցեալովը: Ու անոնք ա՛յնքան հետաքրքրուած ըլլալ կը թուէին:

Ամերիկա դալէս ի վեր աշխարհը փոխուած կը գտնէի: Հին դպրոցական ընկերներէս ա՛յնքան մը տերիմ Մալեանէն մինչեւ անձանօթ դրացիս, օրուան կեանքիս մէջ դէմս ելլող բոլոր դէմքերը ինծի շատ տարօրինակ ու անըմբռնելի բան մը ունէին. բան մը՝ որուն ի՛նչ ըլլալը չէի հասկնար, նոյնիսկ չէի կրնար զանազանել՝ աղէկ էր թէ դէշ: Յաճախ փողոցի մը անկիւնը կը կենայի օրուան կեանքը դիտելու, ծանօթանալու, ուսումնասիրելու, ու սիրելու: Պէտք էր սիրել, պէտք էր համակերպիլ այս նոր երեւոյթին՝ որուն աղէկ կամ դէշ ըլլալը չէի գիտեր:

Մէկ ծայրէն միւսը՝ բազմութիւնով լեցուն այդ

չքեղօրէն լուսաւորուած խոշոր սրահին մէկ անկիւնը նստած, աննշմարելի, անձանօթ, օտարական մը՝ ակամայ ուղեցի որ մեր քաղաքը ըլլայի, մեր հին տունը՝ ուր ձէթ կը վառէինք ու երբ ձէթ չըլլար՝ անճրադ կը նստէինք մեր թոնիրին վրայ ու հէքեաթ կը պատմէինք: Ի՛նչ աղուոր, ի՛նչ հետաքրքրական էին այդ հէքեաթները: Թագաւոր կ'ըլլար, ու թագաւորին երեք աղջիկները կ'ըլլային, ու միշտ երեք քոյրերուն պատիկը ամենագեղեցիկը կ'ըլլար: Ու այդ ամենագեղեցիկ աղջիկը աղքատ տղու հետ կ'ամուսնանար, աղքատ տղան քաջ էր, խելացի էր...:

Հայրենաբաղձ այդ մտմտութիւններուն մէջ կը տապկուէի երբ քովընտի սեճեակէն բեմը ելան օրուան բանախօսները զոյգ զոյգ՝ իրարու թեւերէն բռնած:

«Օրիորդ Կարատը մէջտեղ նստողն է» նկատել տուաւ քովս նստող երիտասարդ մը իր քովի բարեկամին:

Վիզս երկարեցի, աջը դարձայ, ձախը դարձայ տեսնելու այդ աղջիկը՝ բայց կարելի չեղաւ: Բեմին դրուած խոշոր սեղանը իր վարդերով չը ձգեց:

Երգեցին, նուագեցին, նորէն երգեցին: Վերջապէս ժողովին նախագահն երկար-բարակ բաներ մը ըսելէն վերջ — որոնցմէ շատ բան մը չը կրցի հասկնալ — հրաւիրեց Քօրնէլ Համալսարանի ուսուցչուհիներէն Օրիորդ Բօղէմանտ Կարատը խօսելու:

Ժողովուրդը երկար երկար ծափահարեց: Ես ալ հետեւեցայ անոնց՝ ակամայ, անգիտակից: Քովս նստողները դիտեցի, յաջորդ շարքին նայեցայ, հե-

ոռններ պտտցուցի աչքերս, ամէնքն ալ կը ծափահարէին:

Ծափերը դադարեցան: Սեղանին դրուած աղուոր աղուոր ծաղիկներուն մէջէն ծաղիկ դէմքով աղջիկ մը մեկանուշ ժպիտով սրահին նայեցաւ:

Մագերս փուշ փուշ եղան: Դալիուժիւն մը իջաւ վրաս իր թուլութիւնովը: Խելքս դարձաւ: Խելագարի մը պէս «Վարդօ՛, Վարդօ՛», պոռացի:

Բարեկամս իր երկու ձեռքերով բերանս դոցեց: Ժողովուրդին ամէնը ինծի նայեցան: Գլխու պոռոյտ մը եկաւ վրաս: Զիս դուրս տարին:

Փառաւոր պանդոկի մը մէջ էինք, Վարդօն ու ես: Վարդոյին պանդոկը: Քով քովի նստած լացինք, հին օրերու մեր ցաւը լացինք, մեր սուգը, մեր աւրուած քաղաքին դէպքը լացինք, լացինք մեր նահատակները:

Ես պատմեցի իրեն իմ չորս տարուան ելեւէջս, ու հինգ տարուան զինուորութիւնս: Ան պատմեց ինծի իր Պօլսոյ անուշ կեանքէն ու աքսորի տառապանքը:

«Հայրս մեզի հետ էր մինչեւ Գօնիա հասնելնիս: Անկէ գատեցին մեզի, հայրս Հալէպ դրկեցին, ու այդ ճամբուն վրայ հազարաւորներուն հետ սպաննեցին: Մօրս հետ Գօնիա մնացինք երեք ամիս: Մայրս մեռաւ անհուն վշտով մը: Այդ մահը զիս կատաղութեան աստիճանին հասցուց: Աշխարհը մթնցաւ աչքիս, ու առանց մահէն վախնալու՝ թրքուհիի տարագով Գօնիայէն փախայ: Հազարումէկ նեղութիւն-

ներով Պէյրութ հասայ՝ ուրկէ դիւրին եղաւ Ամերիկա դալս:»

Արցունքը կաթիլ կաթիլ կը կաթկթէր իր այտերէն:

«Քօրնէլ Համալսարան մտայ: Հաշուագիտական մասնաճիւղի վկայականն առնելէս վերջ ուսուցչութան հրաւիրուեցայ, ու երկրորդ տարին է պաշտօնավարութեանս:»

Յաղթանակ մ'էր այդ, քիչերուն տրուած:

Ակամայ մեր հին ծանօթներու շարքին Թորսոյնց Արշօնն ալ հարցուցի:

«Հա՛, ջու Օրտու երթալէդ վեց ամիս վերջ աղուոր աղջկան մը հետ ամուսնացաւ: Ամերիկա են հիմա: Մէնչէսթըրին մէջ տուն տեղ ունին, շա՛տ լաւ դիրք ու անուն են շինած: Շատ երջանիկ են իրենց դաւակներուն հետ:» Ինծի անանկ թուեցաւ որ Վարդօն նախանձի զգացում մը ու գղջումի ցաւ մը ունէր իր հոգւոյն մէջ: Յայտնի էր՝ կը ցաւէր իր հին մերժումին համար:

«Մայրս մեռնելէն առաջ միայն այսքանը ըսաւ ինծի՝ որը պիտի չը մոռնամ երբէք. «Կարգուէ՛, աղջի՛կս, կարգուէ՛, տուն տեղ դիրք»: Եթէ մօրս այդ փափաքը չը կատարուի, կեանքս դառնութեան բաժակ մը պիտի դառնայ՝ եթէ նոյնիսկ թագուհի մը դարձած ըլլամ՝ աշխարհին տիրելու:»

Անկեղծութեան առաքինութիւնը արեւուն պէս կը փայլէր իր խօսքերուն մէջ, ու այդ օրը ես ա՛յնքան շա՛տ սիրեցի Վարդօն:

«է՛՛, եթէ ա՛յդպէս է՝ հարսնիքդ ե՞րբ պիտի

խաղանք» Հարցուցի չար կատակով մը :

«Շատ հեռու չէ» : Մատանին ցուցուց ինծի :
«Արդէն նշանուած եմ : Ամերիկացի աղուոր տղայ
մը , ան ալ ուսուցիչ է : Կը յուսանք յաջորդ Յունի-
սին ամուսնանալ , ու Եւրոպա երթալ արձակուր-
դին :»

Երջանիկ էր Վարդօն :

«Հայ տղայ չը գտա՞ր :» Հարցուցի քիչ մը վի-
րաւորանքով :

«Հայ : Հայ տղաքներ չա՛տ : Կոչոտ ու կոպիտ ,
անտաշ տղաքները չա՛տ : Իմ երազը , իմ երազը ես
կ'ուզեմ , թիթեռնիկի իմ հին օրերու երազը :»

«Ատո՞ր համար անուեղ փոխած ես» : Վիրաւո-
րիչ էր իմ հարցումս :

«Այդպէս է , այդպէս է , պէտք է պատշաճիլ ,
պէտք է յարմարիլ պարագաներուն :»

Քարկտրողենց Վարդօն չա՛տ էր փոխուած . . . :

XIV

Ինը տարի էր անցեր ա՛յն անձրեւոտ օրէն երբ
էլիզ Այլէնտէն միս մինակս Նիւ Եօրք էի իջեր ու
հազարամէկ փնտոտուքներէն վերջ մեր քաղաքացի
Կոստինին հիւր էի եղեր : Այդ ինը տարուան մէջ Նիւ-
Եօրքէն Ֆիլատէլֆիա , Պօսթօն , Մէնչէսթըր , Ալ-
պընի , Սիրաքիւս , Բաչէսթըր , Պըֆլօ եւ էլմարա
թափառումներ էի ունեցեր , բայց տեղ մը բոյն չէի
դրած :

Նիւ Եօրք կը վերադառնայի նորէն : «Մեծ քա-
ղաք է , դորժ շատ կ'ըլլայ , ծանօթ կ'ըլլայ , ապրիլը
դիւրին է» , ըսած էին :

Գարնանամուտին էր : Նիակարայէն շոգեկառք
տուի : Բաղմութիւնը չա՛տ էր , ուսանողներ ամէնքն
սլ : Քօրնէլ Համալսարանի Ելէքտրիք Ճարտարագի-
տութեան ուսանողներ , որոնք Նիակա Զրվէժի ու-
սումնասիրութենէն կը վերադառնային :

Մէկին հետ խօսքի բռնուեցայ : Հայ ըլլալս ըսի :
Ուրախացաւ : «Տան տիրուհիս ալ հայ է» , ըսաւ .
«Օրիորդ Բօղէմանտ Կարատ :»

Դառն ժպիտ մը , կսկծոտ ժպիտ մը անցաւ շըր-
թունքներուս վրայէն : Ալ չը խօսեցայ տղուն հետ :

XV

Ճամբաս փոխեցի : Էթհիքայի շոգեկառքը մը-
տայ : Նոյն օրն իսկ Վարդոյին տունն էի :

Փոխուած էր Վարդօն : Շա՛տ փոխուած էր :
Կանխահաս ծերութիւնը իր աղուոր դէմքին խոր
հետքեր էր ձգած , ու մազերը մոխրագոյն էին դար-
ձեր : Միայն սեփ սեւ աչքերը իրենց հին օրերու աղ-
ուորութիւնը կը պահէին :

Զարմացաւ , չա՛տ դարմացաւ իմ անակնկալ այ-
ցելութենէս : Վզիս պլլուեցաւ , համբուրեց զիս ու
հոնգուր հոնգուր լացաւ : Դժուար է ըսել թէ ինչո՞ւ
լացաւ , բայց այդ լացը իր մօրը հոնգուր հոնգուր
լացը ինծի յիշեցուց՝ տարիներ առաջ :

Աղուոր տուն ունէր, իր անձնական տունը, պարտէզով, ծառերով, ծաղիկներով: Մաքուր ու չքեղօրէն կահաւորուած: Վերի յարկը վարձու էր տուած Ամերիկացի ընտանիքի մը՝ որոնց մանչուն էի հանդիպեր դիպուածով: Ուսուցչութիւնը կը շարունակէր, փրօֆէսօրի աստիճանի էին բարձրացուցեր, ու շա՛տ դո՛հ էին իրմէ:

Ամերիկացի իր բարեկամը հարցուցի:

Չը սիրեց հարցումը: Հին վէրք մը, սպիւսկած վէրք մը բանալ դժուար էր: Արցունքով լեցուեցան աչքերը: Իր մօր յիշատակն էր զինքը չարչարող:

«Գնաց ան, Եւրոպա դնաց աւելի բարձր ուսումի համար: Ալ չը վերադարձաւ: Անգլիացի հարուստ աղջկան մը հետ ամուսնացաւ նոյն տարին: Լօնտօն է հաստատուեր:»

Բառ մը չ'ունէի մխիթարելու այդ ծերացած թոռմած այտերով հին օրերու չքնաղ տեսքով մեր Վարդօն:

Երկուքս մէկ գլուխնիս կախած լացինք:

Այդ դառն լուսթեան մէջ Մամաչի ոգին էր կըրկին մայրական դուրդուրանքով մը ու արտասուալից պաղատանքով մը կը փսփսար՝ «Կարգուէ՛, աղջիկս, իմ մէկ ու ճար աղջի՛կս, կարգուէ՛...:»

ՇԼԲԸԹԻ ԳԻՇԵՐ ՀԸՐՄՆԻՔ ՈՒՆԻՆՔ . . .

ՇԱԲԱԹ ԳԻՇԵՐ ՀԱՐՄՆԻՔ ՈՒՆԻՆՔ . . .

I

Կեդրոնական պարտէզի ծառերու շուքին մէջ
երկնցած գերք կը կարդար Մաթիլտը երբ առաջին
անգամ իրեն հանդիպեցայ ամառուան տաք կիրակ-
նամուտի մը :

Յողնած էի այդ երեկոյ, ու ա՛յնքան նեղսրտած
օրուան յուսախարութիւններէս : Ժամերով փողոց-
ներ էի պտտած այդ օրը՝ շա՛տ մը օրերու պէս,
ու հանրային պարտէզներուն մէջ աղջիկ մը փնտը-
րած՝ թեւ թեւի պտտելու մինակութիւնս սպանելու :

Դուք ապրա՞ծ էք միլիոնաւոր ժողովուրդով քա-
ղաքին առանձնութիւնը : Ի՞նչ դառն է ա՛յն, ա՛յն-
քան անտանելի :

Այդ օրը, շատ յտակօրէն կը յիշեմ, հանրա-
կառքէ հանրակառք փոխուեցայ, հանդիպած կի-

ներուն ու աղջիկներուն աչք ըրի, ժպտեցայ, խօսք նետեցի:

Նիւ Եօրքցի կիներ չարամխո են, ետասէր, անկարեկիր օտարին:

Շատեր բարկացան ինծի, խոժոռ խոժոռ ոտքէս մինչեւ գլուխս չափչփեցին՝ անարդող արտայայտութիւնով: Ոմանք ձեռքերնուն պայուսակներն արմուկներնուն ներքեւ ամուր ամուր սեղմած երես դարձուցին ինծի: Երբ աղջկան մը կարպի վիզին նմանող ձիւն-ճերմակ պարանոցին գեղեցկութեանը կը հիանայի կարօտի նայուածքով մը՝ այդ անառակ աղջիկը վզէն կախուած ոսկի խաչը կուրծքին սեղմած՝ նստարանը փոխեց՝ ինձմէ տասը քայլ հեռու խափշիկի մը քով նստելու: Շրթունքնին ներկած դոյզ մը կիներ չար խնդուքով մը վրաս խընդացին: Տասնեակ մը անցորդներ ինծի նայեցան ամբարիշտ մարդու մը նայելու յանդիմանող ակնաւորներովը: Ես ա՛յնքան ամէցայ, քրտինքը կըռնակէս վար կաթեցաւ:

Այդ օրն էր դարձեալ յուսախար թափառումիս մէջ դերուկ կին մը ոտտիկանին պիտի յանձնէր զիս եթէ բազմութեան մէջ կորսուած չըլլայի:

Այդ օրուան երկար ու յուսախար թափառումներէս յոգնած՝ Կեղրոնական Պարտէզի ծառերուն տակ հանգչելու դացի՝ դեռ մութը չիջած:

II

Հոն էր Մաթիլտը: Անտարբերօրէն ծառի մը

տակ երկնցած գիրք կը կարդար: Հարուստ ու խարտեաչ մաղերը ճակտէն վար ցրցքնուած՝ աչքերը կը ծածկէին: Աջ թեւը գլխուն բարձ էր ըրած, ու միւս ձեռքով գիրք մ'էր բռնած: Բաց-կապոյտ շրջագրեստէն դուրս էին ինկած իր դոյզ ծունկերը՝ որոնք կաթի ճերմակութիւնը ունէին: Նուրբ մետաքսին մէջ մարմնի կոր ու ուղիղ գիծերը ա՛յնքան յատակ էին որքան մեծ գրադարանի մարմար արձանները: Թեթեւ գեփիւռ մը ծառերուն մէջ պար կը դառնար քընքուչ սողոսկումով մը՝ լճակն ի վար սահելէն: Ու իր այդ դալարումներուն մէջ անառակօրէն կը խաղար Մաթիլտի մետաքս շրջագրեստին հետ:

Օրուան այդ զով պահուն տաքութիւն մը եկաւ վրաս: Կոկորդս չորնալ սկսաւ, ու ողնահարիս ոսկորները՝ կոտրուիլ:

Մեղաւոր մտածմունքով մը գեփիւռին խաղը ու Մաթիլտի շրջագրեստին ելեւէջը ա՛յնքան հաճոյ եկաւ ինծի:

Այդ չար դիտումիս մէջ երբ յանկարծ Մաթիլտը վեր վերցուց իր գլուխը, ու տեսաւ զիս իմ անառակ նայուածքովը՝ ինծի թուեցաւ որ վայրկեան մը չ'անցած իր ձեռքին գիրքը դէմքիս պիտի զարնէր ու «անամօթ չուն» պիտի պոռար երեսս ի վեր:

«Պարո՛ն, կը հաճիք ըսել թէ ժամը քանի՞ն է»:
Հարցուց հին օրերու ծանօթի մը պէս:

Ի՛նչ անուշ էր այդ շեշտը, ի՛նչ քաղցր էր այդ թօնը, ի՛նչ հեշտալից էր իր արտայայտութիւնը...: Ամերիկայի իմ ութը տարուան կեանքիս մէջ ոչ մէկը այդքան անուշութիւնով մը ինծի խօսած էր:

Այդ անակնկալ բարութենէն շփոթած, թրթռուն ձայնով մը՝ «Ժամը ճիշդ վեցը քառորդ կ'անցնի, Օրիորդ» ըսի,

Ես դեռ անսիրտ տղայ էի իմ չափահասութեան մէջ:

«Օ՛հ, շնորհակալ եմ, ես չէի կարծեր որ այդքան ուշ է»:

«Շատ ուշ է, օրիորդ», պատասխանեցի, «դեռ արեւը մայր մտնելու շատ կայ, ամառուան օրեր երկար են»:

«Այո՛, օրերը երկար են հիմա՛»:

«Երբեմն մեր ուղածէն շատ աւելի երկար», աւելցուցի:

Թեթեւ ժպիտ մը անցաւ Մաթիլտի շրթունքներուն վրայէն: Տխուր արտայայտութիւն մըն էր այդ:

Քայլ առ քայլ մօտեցայ իրեն ու քովը նստեցայ:

«Ի՞նչ աղուոր է հոս, ծառերուն տակ, լճակին եզերք», խօսիլ սկսայ:

Երեսս նայեցաւ: «Բանաստեղծի հովեր ունիք» ըսաւ, ու նորէն ժպտեցաւ, այս անգամ գուարթ ժպտիտով մը՝ որը դո՛հունակութիւն ըլլալ կը թուէր:

«Ամէն մարդ, ամուսնանալէն առաջ, բանաստեղծ մըն է որոշ չափով մը»:

«Ուրեմն դուք ամուսնացած չէ՞ք»:

«Ո՛չ, ամուսնացած չեմ»:

«Տարօրինակ ըլլալ կը թուի»:

«Ինչո՞ւ»:

«Դուք ա՛յն կարգի մարդոցմէ ըլլալ կը թուիք՝ որոնք կանուխէն ամուսնացած կ'ըլլան»:

«Բայց ես ամուսնացած չեմ, Օրիորդ, կըրնաք վստահիլ»:

«Օ՛հ, տարակոյս չ'ունիմ երբէք: Ոչ թէ ձեզի հաւատալ չ'ուզեցի, այլ ըսել կ'ուզէի որ Իտալացինէր ընդհանրապէս պղտիկ հասակէն կ'ամուսնանան»:

«Իտալական բարքերու եւ սովորութիւններու մասին շատ դաղափար չ'ունիմ, կասկած չըկայ՝ ձեր ըսածը շատ շիտակ ըլլալու է»:

«Իտալացի չէ՞ք դուք»:

«Ո՛չ, օրիորդ, ես Իտալացի չեմ»:

«Օ՛հ, ես Իտալացի ենթադրեցի ձեզ: Կը ներէ՞ք թէ հարցնեմ թէ ի՞նչ ազգէ էք»:

«Ես ինքզինքս Ամերիկացի կը կոչեմ, Ամերիկեան քաղաքացիի երկրորդ թուղթը առած ըլլալուս համար, բայց որովհետեւ ոչ մէկը կրնայ գիտնալ Ամերիկացի ընդունիլ՝ պէտք է միշտ աւելցնեմ որ Հաստան ծնած եմ»:

Երկա՛ր երկա՛ր խնդաց Մաթիլտը, ու իր խընդուքին մէջ ձեռքը ձեռքիս ինկաւ: Բռնեցի դայն ասիւրուս մէջ թոյլ սեղմումով մը:

Այդ վայրկեանէն մենք աւելի մօտիկ էինք: Կարծես անհասկնալի զգացում մը բարեկամութեան առաջին հանդոյցը կապած էր մեր մէջ:

Ձեռքի գիրքը ինծի երկարելէն՝ «Այս գիրքը կարդացա՞ծ ես», հարցուց ինծի:

«Կանանչ Գլխա՞րկը», անցեալ տարի կարդացի հասցեակոմ մը:»

«Հետաքրքրական է, չէ՞:»

«Հետաքրքրական է, բայց շատ չը սիրեցի, հակառակ որ մեծ համակրանք մը ունիմ հեղինակին հանդէսը:»

«Ձը սիրեցի՞ք: Ինչո՞ւ: Դուք ալ հեղինակ մը ըլլալու էք»:

«Դրուածքը աղուոր է: Հեղինակը շատ վարպետ՝ իր գրիչովը: Բայց նիւթը ինծի շատ մօտիկ չէ: Բարձրագոյն դասակարգի այդ կեանքը, ինծի համար ատելութիւն մը ունի: Ի՞նչ ձեւի տակ ալ ըլլայ՝ չեմ սիրեր մտնել ա՛յդ ապրումին մէջ:»

«Տարօրինակ չէ՞ այդ:»

«Կեանքին մէջ տարօրինակութիւնները շատ են, ու ամէն տարօրինակութիւնը իր արդարացումի պատճառն ունի:»

«Կրթուած տղայ կ'երեւիք:»

«Կրթուած տղա՛յ...: Ի՞նչ հեղնանք: Միջավայրին չը յարմարող կրթութիւն մը, օրին՞որդ: Կըրթութիւն մը՝ յուսախարութիւններով եւ ապերջանկութիւններով լեցուն...:»

Նորէն տխուր ժպիտ մը անցաւ իր նուրբ շըրթունքներուն վրայէն:

Լուռ էինք: Ան ինծի կը դիտէր հետաքրքիր պըրպտումով մը, ես՝ իրեն, նոյնքան հետաքրքրութիւնով:

«Բայց, եկուր մոռնանք սա դիրքն ու գրականութիւնը, ընկերային կարգերը ու աշխարհին ազ-

դութիւնները», ընդհատեցի լուծիւնը: «Ըսէ՛ ինծի, պիտի ուզէ՞ի՞ր ինծի հետ բարեկամանալ, կ'ըսե՞ս ինծի թէ ո՞վ ես դուն, ու ի՞նչ կ'ընես:»

«Անդլիացի եմ ես, տարի մըն է Նիւ Եօրք եկած եմ ապրուստ ճարելու: Առաջին տղաւորութենէս տարուած ինծի կուգայ որ իմ յանցանքս պիտի ըլլայ եթէ չը կրնանք մէնք բարեկամանալ այս օտար ավերուն վրայ:»

Անդլիացի՛ էր, փա՛ռք Աստուծոյ, ուրեմն սա ս.Ն.ճնասէր, սա հպարտ ու ունայնամիտ Նիւ Եօրքցիներէն չէր...:

«Ամուսնացած էք, օրին՞որդ», հարցուցի աւելի վախկոտ շեշտով մը:

«Ո՛չ, ամուսնացած չեմ: Առանձին եմ, միս մի՛նակս:» Յաւտտ շեշտ մը ունէր:

«Գուցէ չը հաւատաս եթէ ըսեմ որ ես ալ մի՛նակ եմ, միս մի՛նակ այս աշխարհիս մէջ: Շատերուն ըսած եմ, հաւատացողներ չեն եղած, պիտի չը դարմանամ եթէ դուն ալ չը հաւատաս:»

«Ձէ՛, պատճառ մը չ'ունիմ ես քեզի չը հաւատալու: Վստահ եմ որ անկեղծ ես դուն քու արտայայտումին մէջ: Ես ալ այդ դառնութիւնները սպրած եմ: Գիտեմ քու ցաւը:»

Ձեմ գիտեր ինչո՞ւ աչքերս արցունքով լեցուցան...:

III

Բարեկամացանք Մաթիլտն ու ես: Երկուքս ալ հազարաւոր մղոններով հեռու մեր հայրենիքներէն,

ա՛յս օտար ամերոնն վրայ հանդիպեցանք իրարու, եւ բարեկամացանք դէպքերու բնական բերումովը:

Օդոստոսի այդ օրէն վերջ յաճախ միասին էինք: Երեկոյնք ես մասնաւոր ընելիք չունէի, ինքը միշտ ազատ էր: Միասին կը ճաշէինք, ու եթէ թատրոն չ'երթայինք՝ պտոյտի կ'ելլէինք Հըտտընի ամերըն ի վեր, հասարակաց պարտէզին մէջէն:

Օր մը, Նոյեմբերի վերջերն էր, Մաթիլտի սենեակը նստած մթնշաղին մէջէն դետը կը դիտէինք: Յուզմունքով մը Մաթիլտը իր հայրենի երկրի վերոյիշումները ըրաւ: Գաղթենի կեանքէն պատմեց, սովորութիւններ յիշեց որոնք իրենց երեւոյթին մէջ ա՛յնքան տարօրինակ էին, բայց ա՛յնքան բարի իրենց ապրումին մէջ: Իր հօրը պատմութիւնը ըրաւ, ու կսկիծով յիշեց իր մօրը յիշատակներէն: Կարծես երագողի մը անդիտակցութեան մէջ, կէս քուն կէս արթուն, ուղեւով՝ ու նոյն ատեն կարծես չ'ուղեւով, իր կեանքին պատմութիւնը պատմեց ինձի այդ դիւշեր՝ մեկամաղձոտ ու ցած թոնով մը: Ինձի կուզար մեռնող սիրելիի մը պատմութիւնն էր այդ:

IV

«Դրացիներ էինք մենք, Տիք Ուէլտընը եւ ես, ս.ուներնիս իրարու կցուած, պարտէզնիս իրարու յով: Մանկութենէն միասին մեծցանք, ու միասին դպրոց դացինք: Տարիներով մէկտեղ արձակուողի դացինք ու ամիսներով միասին ճամբորդեցինք: Հօրս մահէն երկու տարի վերջ նշանուեցանք, ու պի-

տի ամուսնանայինք եթէ մեծ պատերազմը սկըսուած չըլլար:

«Տիքը Պէլճիքա Ղրկեցին, զիս՝ Գաղիա, Անգլիական հիւանդանոցի տնօրէնութեանը, Փարիզէն սասը մղոն հեռու:

«Չորս տարի վերջ երբ տուն վերադարձայ՝ մայրս մեռած էր, եղբայրս՝ պատերազմին մէջ սպանուած, Տիքը հիւանդ կը պառկէր՝ ապրելու անյոյս:

«Երեք ամիս դիշեր ցորեկ հսկեցի Տիքին վրայ, ու մահէն կեանքի եկաւ: Ոտքի ելաւ: Հին օրերու կալտառութիւնը նորէն աչքերուն մէջ, դէմքին վերայ փայլիլ սկսաւ: Միասին Լօնտօն իջանք՝ ուր ես ուսուցչուհի եղայ, Տիքը՝ դրամատան քարտուղար:

«Երկու տարի առաջ Դեկտեմբերի վերջերն էր, քիչ ատենէն պիտի ամուսնանայինք: Պատերազմի օրերու բարեկամուհիներէս Գաղիացի օրիորդ մը այցելութեան եկաւ ինձի, Նոր Տարիի արձակուողը իմ քովս անցունելու: Դեռ Լօնտօն չէր տեսած, ա՛յնքան կը փափաքէր Լօնտօնը տեսնելու:

«Պտոյտի տարի զինքը, քաղաքին գեղեցկութիւնները ցուցուցի իրեն մէկիկ մէկիկ, գետափը տարի, արքայական պալատին առջեւէն անցանք, քաղքին հնութիւնները ցուցուցի իրեն, հիւանդանոցներ ու դպրոցներ այցելեցինք: Տիքին ներկայացուցի, ու երեքս մէկ թատրոն դացինք:

«Մ'ունդի ու Նոր-Տարիի արձակուողները անցան, կեանքը նորէն իր բնական շարժումին մէջ մըտաւ: Գաղիացի բարեկամուհիս Լօնտօնը սիրեց: Գործ դտայ իրեն, հոն հաստատուեցաւ:

«Տիբը իր այցելութիւնները կարճեցուց, ու սկըսաւ աւելի քիչ անդամ զիս տեսնելու դալ: Կ'ըսէր որ շատ դրադած էր ու մինչեւ ուշ ատեն դրամատունէն տուն չէր դար: Ես ուրախ էի ատոր համար: Որքան շատ աշխատէր Տիբը՝ ա'յնքան դիւրին պիտի ըլլար տուն կազմելը: Վերջապէս առանց դրամի ի'նչպէս կարելի պիտի ըլլար ամուսնանալ: Ես աւելի սիրեցի Տիբը իր ա'յդ ծանր աշխատանքին համար: Իմ երջանկութեան ու հանդատին համար դիշերներն իսկ աշխատելէն չէր քաշուէր: Ի'նչ մեծ սէր ու հիացում կը զգայի իրեն հանդէպ...»

«Հինգշաբթի գիշեր մը, Յունվարին մէջ, Տիբըսաւ որ զիս տեսնելու պիտի չը դար, այդ օրը մինչեւ ուշ ատեն աշխատելու էր: Առանձինս ներկայացումի դացի:

«Ո՞վ կրնայ նկարագրել ա'յն վայրկեանի իմ սրտիս դառնութիւնը երբ առջեւիս նստարանին վրայ Տիբը թեւ թեւի նստած դտայ Գաղիացի բարեկամութիւնս հետ...»

«Նշանտուքիս մատանին ետ ուզեց Տիբը:

«Ամիս մը վերջ իմ նշանածս ու Գաղիացի իմ բարեկամութիւնս ամուսնացան:

«Առանձին մնացի: Սէրէս, յոյսերէս, երջանկութենէս ու երազներէս կողոպտուած...: Առանձին մնացի, որբ ու անտէր, առանց սիրահարի, առանց ամուսինի...: Առանձին մնացի, կեանքը դեռ չ'ապրած...»

«Քսան ու ութը տարու էի այն ատեն: Երիտասարդութենէն չափահասութեան կը կոխէի՝ որմէ

անդին պառաւութիւնը շատ հեռու չէր: Միլիոնաւոր երիտասարդներու սպանումէն ու մահէն վերջ, հարիւր հազարաւոր դեռատի ու թարմ աղջիկներու առատութեան մէջ ո՞վ պիտի մտածէր իմ վրաս: Ո՞վ պիտի լսէր իմ ցաւս, ո՞վ պիտի կարեկցէր իմ յուսախարութեանս...: Փողոցներուն մէջ, բեմերուն վրայ, դպրոցական սեղաններուն առջեւ, դահլիճներու լուսափայլ պատերէն ներս այրող սիրով, եռեփող կեանքով, պոռթկացող ուրախութիւնով աղջիկներ կային վարդերես, գեղանի, փարթամ ու հարուստ, ո՞վ պիտի նայէր քսանութիւն անցնող վարժուհիին...: Երիտասարդութեանս մայրամուտքին առանձին մնացի...»

«Մեռա՞ն երազներս...: Ապագայ երջանկութեանս սեւ պատանք մը կարեցի ու ահամայ հաշտուեցայ ուսուցչուհիի մը տափակ կեանքին...»

«Ամուսնութենէն երեք ամիս վերջ լսեցի որ Տիբը հիւանդացած էր ու շարաթներով չէր կրցած գործել: Իմ շուայ ու վատնող Գաղիացի բարեկամութիւնս ձգեւ երթալ սպառնացած էր՝ եթէ եկամուտի մը միջոց չը ճարուէր:

«Գրեցին ինձի ու խնդրեցին որ երթամ տեսնեմ զիրենք:

«Առաջին մտածմունքս եղաւ հեռու մնալ այդ յոյզ օձերէն՝ որոնք կուրծքիս վրայ տաքնալէն վերջ՝ երջանկութիւնս թունաւորեցին, ու կեանքիս չքնաղ երազը ահաւորութեան մը դարձուցին: Առաջին մըտածմունքս եղաւ հեռուէն դիտել անոնց տառա-

պանքը ու երջանկանալ անոնց ասերջանկութիւնովը :

«Բայց, տարօրինակ է ըսել, այդ օրը երբ ինծի կը սպասէին՝ ահամայ ճամբայ ելայ անոնց երթալու... :

«Երբ տունը հասայ Տիքը դուռը բացաւ : Գիշերանոցին մէջ կիսամերկ՝ Տիքը դուռը բացաւ : Ըսաւ որ կինը տունը չէր :

«Աչքերս դոցեցի, երեսս պատին դարձուցի : Չարութիւնը ոտքերուս առջեւ կը խաղար :

«Նստեցանք Տիքին հետ առանձին՝ արուի կիրքերը եռեփող իր մերկութիւնը կիսաբաց :

«Միջոցով էր : Սենեակին մէջ լոյս չը կար : Իր փսփացող ձայնին մէջ կարմիր փորձութիւնը կը շնչէր : Սիրտս արագ արագ կը բարախէր այտերուս հասնող իր տաք շունչէն... :

«Ձեմ գիտեր ի՞նչպէս, թուրութիւն մը եկաւ վրաս, ու ահամայ Տիքի կուրծքին ինկայ, թեւերս իր վզին օղակեցի ու համբուրեցի խենթ կիրքով մը հին օրերու իմ սիրահարս :

«Յանկարծ սենեակի լոյսերու ելեքթրիք կոճակը սղմուեցաւ, ու լոյսերուն ամէնը կարծես խենթ դեւերու պէս խնդալ սկսան իմ մեղաւոր ասրումին : Այլայլեցայ, ու իմ այլայլումիս մէջ տեսայ իմ Գաղիացի բարեկամուհիս իր յոռեզոյն արտայայտութեան մէջ յաղթական... :

«Ստորին խաղ մըն էր այդ՝ վարպետօրէն ծրագրուած իմ Գաղիացի բարեկամուհիս, քանի մը փէնիի համար :

«Յաջորդ առտու ձգեցի Լօնտօն : Երբ այդ անմեղ ասրումիս ամբարիշտ լուրը դպրոցէն ներս մտանէր՝ ո՛չ մէկը պիտի հաւատար իմ թշուառ անմեղութեանս :

«Նիւ Եորքի կեանքն ու ասրելակերպն ուսումնասիրելու երկար ժամանակ պէտք չ'եղաւ : Ա՛յնքան տարբեր էին Լօնտօնի աւանդական կեանքէն ու պահպանողական ասրելակերպէն :

«Ամերիկացի աղջիկի մը համար գոյութիւն չ'ունին տարիքի մտմտուքը ու պառաւութեան ուրուանկարը : Յիսուն տարեկան չ'ամուսնացող կինը դեռ հարսնութեան քօղը կ'երազէ ու մեղրալուսի պատրաստութիւններ կը հոգայ :

«Վեց ամիս շարունակաբար փորձեցի մոռնալ իմ անցեալս, մոռնալ իմ էութիւնս, մոռնալ ինչ որ հին աշխարհին կը պատկանէր, ու ձուլուիլ ա՛յս նոր բնկերային ասրումին մէջ՝ ուր ո՛չ մէկը միւսով կը հետաքրքրուի, ուր ո՛չ մէկը կը հարցնէ քեզ ուրկէ դալը՝ կամ ո՛ւր երթալը :

«Մարդոց հանդիպեցայ : Դասակարգով, դաստիարակութիւնով, ծնունդով տարբեր մարդիկ . հո՛ս հաստատուող օտարականներ, հոս ծնող օտարականներ, տեղացի հարուստներ, ներքին նահանգներէն եկող միսով ու ոսկորով Ամերիկացիներ, ամէնքն ալ, ամէնքն ալ տարբեր իրարմէ ա՛յնքան, ու սակայն նո՛յն իրենց մտայնութիւնովը, նո՛յն իրենց ասրելակերպով : Ամէնքն ալ գիշերուան մը ժամադրութիւնը հետապնդողներ էին :

«Օր մը շրթունքներս չը բացուեցան մէկը համ-

բուրեղու, համբուրուելու փափաքը չ'ունեցայ: Պաղ անձնականութիւն ունին ամէնքն ալ, միայն ապուշ ապրումի մը համար ծնած: Եւ, Աստուած իմ, ի՞նչ գուհիկ ապրում...: Տափակ՝ իրենց մտայնութիւնով, ցանցառ՝ իրենց ըմբռնումին մէջ, կարծատես, անտարբեր, ցած հաճոյքի սիրահար:

«Վեց ամիս մէկը չը հարցուց ինձի իմ պատմութիւնս, ոչ մէկը հարցուց ինձի իմ անցեալէս:

«Նիւ Եորքցիներուն համար անցեալ չը կայ, ապաղայ պիտի չըլլայ երբէք: Միայն ներկայ մը կայ, պարի համար տրուած ներկայ մը...»

«Վեց ամիս ընկերուհիներուս հետ դուրս գացի, ընկերութիւններու մէջ մտայ, ընտանիքներ տեսայ:

«Ի՞նչ զգուանք...»

«Ինձի թուեցաւ որ կեանքը անասնական վիճակի մը իջած էր հոս, Նիւ Եորքին մէջ, ու ալ ընտանիքի սրբութիւնը մեռած էր:

«Կիներ տեսայ՝ մաղեր փշաքաղող մտայնութիւնով կիներ: Աղջիկներու հանդիպեցայ՝ դաւաթ մը օղիի ու ժամուան մը պարի համար մարմիննին ծախող աղջիկներ: Փողոցներուն մէջ գրկընդխանումներ տեսայ, ու պարտէզներուն մէջ՝ պոռնիկներու պէս պառկող աղջիկներ:

«Վեց ամիս շարունակաբար աշխատեցայ մոռնալ իմ էութիւնս ու կոտորակային մասը դառնալ ա՛յս տարօրինակ ժողովրդական գանդուածին՝ բայց անկարելի եղաւ: Չափահասութեան հասնող Անգղիացի աղջիկը չի կրնար հաշտուիլ Ամերիկեան ա՛յս կեանքին:

«Լօնտօն պիտի վերադառնայի. կեանքը հոն իր ազնիւ ապրումին մէջ է, սէրը՝ իր գեղեցկութեան, ու մարդիկ հոն կը հասկնան, կ'ըմբռնեն, կը կարեկցին...: Լօնտօն պիտի վերադառնայի՝ եթէ այդ օրը քեզի հանդիպած չըլլայի Կեղրոնական Պարտէզի ծառերուն տակ:»

Մաթիլտը լմնցուց իր պատմութիւնը: Աչքերը թաց, ճակատը խոնաւ պաղ քրտինքէն, չըթունքները չորցած, յոգնած տառապանքոտ իր կեանքին վերապրումէն, կուրծքիս ինկաւ ու գլուխը ուսիս դըրաւ:

V

Շաբաթ գիշեր հարսնիք ունինք: Մաթիլտը հարս պիտի ըլլայ, ես՝ փեսայ:

Դեկտ. 25, 1929
Ֆըլըչինկ, Ն. Ե.

« ԳԻՇԵՐ ԲԱՐԻ... »

« ԳԻՇԵՐ ԲԱՐԻ . . . »

I

Ձիւնը մինչեւ ծունկերս կը հասնէր այդ առաւօտ,
ու սուր հովը եղիծի խայթը կուտար այտերուս:
Սենեակէս դուրս պիտի չ'ելլէի՝ եթէ ամսական քըն-
նութիւններու օրը եղած չըլլար այդ օրը՝ որոնցմէ
ես ա'յնքան շատ կը վախնայի:

Վերեւըիս ամբողջ երկայնքն առանձինս քալեցի,
ու ոչ մէկ ուսանող դէմս ելաւ: Ինծի թուեցաւ որ
ուշ էի մնացեր: Գրասեղանիս ժամացոյցը անսկըզ-
րունք տղու մը պէս երբեմն առաջ կ'երթար, յաճախ՝
ետ կը մնար: Գրպանիս ժամացոյցը խռոված էր
կարծես՝ նախորդ իրիկուն չը լարելուս համար:
Մոռցեր էի: Ու ի՞նչպէս չը մոռնալ ժամացոյցը երբ
վերաքաղի խօլ պրպտումներուն մէջ՝ կէս գիշերէն ե-
րեք ժամ վերջ, քունը գլուխս գրասեղանիս էր դրած՝
ուր պիտի մնար գուցէ՝ մինչեւ լուսաբացին, եթէ

տան տիրուհիս մօր մը բարի գուրդուրանքով չ'արթնցնէր զիս ու ննջարանս չը տանէր ա'յնպէս՝ ինչպէս սովոր էր ընել հօրաքոյրս՝ երբ տղայ էի:

Ձիւնը կը ճոճուար ոտքերուս տակ ու ա'յնքան լպրծուն էր: Մտամփոփ կը քալէի մանուկ օրերուս ձմեռները վերլիշելով՝ երբ դիզուած ձիւնը տանիքները կ'անցնէր, ու պարիսպներէն շարան շարան կախուող հաստ ու բարակ պաղլորակները մայրեկեղեցիի մոմերէն հարիւր անգամ շատ էին:

Կամուրջին ծայրը՝ ուր հինգ ճամբաներ կը միանային, զիս քայլ մը հեռուրութեան վրայ քով քովի դտայ մուշտակներուն մէջ պլլուած ուսանողուհի մը: Վերլիշումիս արծաթ թելին կծիկը դեռ կը քակուէր մտքիս մէջ, ու ես հայրենի տանս օճախին բարի կայծկլտուքը կը դիտէի հողեթով՝ երբ յանկարծ ոտքը սահեցաւ քովիս անծանօթուհիին ու ձիւներուն մէջ փռուեցաւ իր բոլոր հասակովը՝ զիս սլ իր հետ երկնցուցած՝ գլուխս իր ուսին:

Ձի կրցի՞ շարժիլ, թէ՞ չ'ուզեցի: Ձեմ գիտեր: Բայց գիտեմ որ մենք երկար վայրկեան մը անշարժ պառկած մնացինք ա'յդ անսպասելի անկումին մէջ:

«Ա՛խ, ներեցէ՛ք, շա՛տ կը ցաւիմ, ներեցէ՛ք, իմ յանցանքս էր:» Առաջին խօսողն ինքն եղաւ:

Անառակ դպացում մը շրթունքներս քամեց: Ուսեսայ՝ աղամանդի շարքերով իր ձիւն ճերմակ ակոռաներն ալ երեւցան ակամայ խնդացող նուրբ ու աղուոր շրթունքներուն մէջէն:

Կամուրջէն մինչեւ Գեղարուեստի Դասարանը միայն երեք վայրկեանի հեռուրութիւն մ'էր շատ

կամաց քայլուածքով: Գրադարանի հսկայ ժամացոյցը երկու անգամ քառորդ ժամ դարկաւ այդ հեռուրութիւնը մեր կտրելէն առաջ:

Երբ դասարանը մտայ ընկերներուս բոլորը չար ու բարի խնդուքով մը զիս կարմրցուցին: Քսան վայրկեան ուշ էի մնացեր քննութեան:

Երկու օր վերջ երբ այդ քննութեան թղթերը վերադարձուցին՝ անլուծելի հանելուկ մը եղաւ ամէնուն թէ ի՞նչպէս ես, կարգին ամէնէն յետինը, կըրնայի 82-ով կարգին երրորդ բարձրագոյն նիշը առէլ քսան վայրկեան ուշ մնացած քննութենէն: Միայն հողերան մը պիտի կրնար այդ թուաբանական հաւասարութեան չը յարմարող խնդիրը լուծել: Բայց մենք հողերանական դասընթացք չունէինք երկրաչափական դպրոցին մէջ, ու այդ խնդիրը հանելուկ դարձաւ:

II

Նիւ Եօրքցի էր Կլատիսը, Պրուքլինէն եկած՝ Գեղարուեստի դասընթացքին հետեւելու: Երբ թեւ թեւի կամուրջէն վեր ելանք՝ ինծի թուեցաւ որ ազնիւ գերդաստանի գաւակ ըլլալու էր այն՝ այնքան մաքուր իր խօսուածքով, բարի իր ժպտումին մէջ, ճորպիկ իր արտայայտումով:

Գօլէճի իր վերջին տարին էր, յաջորդ Յունիսին վկայականն առած Նիւ Եօրք պիտի վերադառնար իր ծնողքին քով: Բարձրագոյն Վարժարանի ուսուցչութեան հրաւէր առած էր Պրուքլինէն՝ բայց դեռ

չէր պատասխանած: Կ'ուզէր Եւրոպա երթալ պը-
տոյտի, գէթ տարի մը հին աշխարհը ուսումնասի-
րել, Հռովմէն Պէրլին երթալ կ'ուզէր, Գաղլա անց-
նիլ, Լօնտօնի արքայական պալատներու երազն ու-
նէր: Պղատոնի, Սօքրատի ու Արիստոտէլի հայրենի-
քը ա'յնքան հետաքրքրական կը նկատէր: Ու մեծ
փառք մը պիտի ըլլար իրեն համար Պաղեստին անց-
նիլ, Սիոնը տեսնել, տեսնել Լիպանանի գեղեցկու-
թիւնը ու Երուսաղէմի փառաւորութիւնները: Իր ե-
րազն էր այդ: Այդ երազը պատմեց ինծի կամուրջէն
Գեղարուեստից Վարժարանի մեր յամբարձալ յա-
ուջացումին մէջ: Իմ օտարական ըլլալս վերապրիլ
ուուաւ իրեն այդ երազը: Ու ա'յնքան բնական էր այդ
մեր առաջին հանդիպումին:

Երբ Գեղարուեստից Վարժարանի կամարի տա-
կէն ներս կը մտնէինք՝ ուրկէ պէտք էր գատուէինք,
այլալող կարկափումով մը, չ'եմ գիտեր ցուրտէն
թէ յուզումէս, ըսի որ շատ պիտի փափաքէի կըր-
կին տեսակցուելու, օր մը միասին ներկայացումի
մը երթալու: Շատ դո՛հ մնաց: Նոյն իրիկուան հա-
մար ժամադրութիւն ըրինք: Ո՛րքան ուրախ եղայ
Լս....:

III

Կէսօրէն վերջ կանուխ տուն եկայ: Տան տիրու-
հիս շապիկիս կոճակը կը կարէր: Երբ զիս գուարթ
արտայայտութեան մէջ գտաւ՝ խորհեցաւ որ քրօջ-
մէս նամակ էի առեր, երկու տարի էր քոյրս դրած
չէր ինծի, ու ես մտմտուքի մէջ էի մնացեր:

Տան տիրուհիս պատմեցի դիպուածային իմ
հանդիպումս, ու իրիկուան մեր ժամադրութիւնը:
Խնդաց տան տիրուհիս, ու մաղթեց որ աղուոր աղ-
ջիկ ըլլայ, հարուստ հօր աղջիկ, իմ ալ շրջանաւար-
տելէս վերջ Նիւ Եորք երթանք, տուն տեղ դնենք:
Ըսաւ որ ինքզինքը դիտցող, խոհեմ, պարկեշտ աղ-
ջիկներ շա'տ կան՝ որոնք կը նախընտրեն արժանա-
ւոր օտարականի մը հետ ամուսնանալ քան թէ հի-
մակուան թեթեւալիկ տղաքներուն հետ, որոնք ոչ
տուն կը պահեն, ոչ հայր կ'ըլլան: Իմ տան տիրու-
հիս կ'ըսէր որ ես շատ աղէկ տղայ էի, չէի ծխեր,
կարպետներուն վրայ փոշի չէի թափեր՝ ինչպէս սո-
վոր էին ընել իր նախորդ սենեկալները: Չէի
խմեր, տունը ա'յնքան խաղաղ էր իմ գալէս ի վեր:
Ինձմէ առաջ իմ սենեակս կեցող տղան օրերով դի-
նով էր, խայտառակ ապրում մը ունեցած էր պոռ-
նիկ կիներուն հետ: Տան տիրուհիս ա'յնքան զգուած
էր այդ ապրումէն: Բայց տան տիրուհիս կը խորհէր
որ ես շատ աղէկ տղայ էի որովհետեւ յաճախ իմ
անկողինս ես կը շտկէի, իր վառարանին ածուխ կը
դնէի, ու ամառը իր բակի կանանչները կը կտրէի:
Օր մը ըսաւ որ եթէ աղջիկ մը ունեցած ըլլար՝ ին-
ծի կնութեան պիտի տար: Իմ տան տիրուհիս դա-
ւակ չունէր, չէր ունեցած երբէք:

Անսովոր աշխոյժով մը, այդ օրը, տան տիրու-
հիս լուաց, կարեց ու արդուկեց հագուստներս: Մօր
մը հոգածութիւնը ունէր իմ տան տիրուհիս: Ես ալ
բաղնիք առի, մագերս կտրել տուի, ածիլուեցայ, ու
կիսաթափ մագերուս անուշահոտ ջուր թափեցի:

Մոռոցայ ըսել՝ ժամ մը տունէ տուն դացի դասընկերներէս քիչ մը դըրամ փոխ առնելու, ես դըրամ չ'ունէի, երեկոյներ սպասարկութիւն կ'ընէի տան մը մէջ օրուան կերակուրիս համար. սենեակի ու հաղուստի ծախսերս փոխառութիւնով կը գոցէի՝ ինչպէս դպրոցիս ծախքերը: Ինը ընկերներէս հազիւ կրցի չորս տալէր քսանուհինգ սէնթ փոխ առնել: Տըզաքներուն ամէնը գիտէին որ ես դըրամ չ'ունէի, ու ինծի տրուած դըրամը ետ առնելը Աստուծոյ շնորհքը պիտի ըլլար: Բայց ինը ընկերներէս կրցի չորս տալէր քսանուհինգ սէնթ փոխ առնել:

IV

Մութը իջաւ: Ձմեռնային փառաւոր մթնշաղ մը: Պատուհանիս քովը նստած երազեցի այդ իրիկուն Կլատիսին հետ: Գոհունակ ժպտը շրթունքներնուս, հաճոյքի կրակը բիրերուս՝ երազեցի անուշ ապրում մը Կլատիսին հետ այդ իրիկուն...

Քսանուեօթը տարեկան էի ու դեռ ես աղջիկ չէի համբուրած: Ես դեռ չէի զգացած բարկ տաքութիւնը կնոջ մարմնոյն: Քսանուեօթը տարիքիս ես դեռ չէի տեսած մերկութիւնը էգին: Տղայ օրերուս՝ երբ հօրաքրոջս հետ բաղնիք կ'երթայի, այդ օրերէն տարուամ պատկեր մը կնոջ ծիծերուն մտքիս մէջ էր մնացած ա'յնքան անորոշ որքան մշուշին մէջ հեռացող նաւը: Երեւակայութիւնս կը բռնկէր ա'յդ իրիկունան ապրումովս:

Ժամ եօթին Կլատիսին պիտի հանդիպէի Գրադարանի կամարին տակ: Թեւը մտած վարը պիտի երթայինք, սառած փողոցներէն, պիտի սայթաքէր սն. ես ամուր ամուր պիտի բռնէի, ձեռքը ափիս մէջ պիտի սեղմէի, թեւս իր մէջքը պիտի օղակէր՝ պինդ մը կողքիս սեղմած: Կամաց պիտի քալէինք, շա'տ կամաց, ինչո՞ւ աճասպարել ներկայացումը ութէն առաջ չէր սկսէր:

Ժպտուն ու ուրախ թատրոնը պիտի մըտնէինք: Գուցէ Կլատիս առաջ պիտի նետուէր տոմսակներ գնելու, հարուստ աղջիկ էր: Ես թեւէն բռնած ետ պիտի քաշէի, սանկ թեթեւ ապտակ մը կարմրած թուշին պիտի գարնէի, պիտի ըսէի որ դիս կ'անպատուէր: Գոհ պիտի մնար, պիտի ինդար, ու նորէն պիտի ստիպէր որ ինքը գնէ տոմսակները: Բայց ես պիտի չը ձգէի: Կարգը պիտի սպասէի Կլատիս քովս կեցած: Պիտի կատակէինք, պիտի խնդայինք ու մեզի դիտողները պիտի նախանձէին:

Տոմսակները երեք դին են, տալէր մը, յիսուն սէնթ ու քսանուհինգ սէնթ: Բնական է տալէրնոցը ինծի չէր իյնար, միայն հարուստ մարդիկ հոն կ'երթան: Անոնց հետ արդէն յարաբերիլ չէի սիրեր, շոայլ մարդիկ են, անխնայ ծախսողներ, իրենց հօրմէն, մօրմէն մնացած դըրամ ուտող տղաքներ: Ապուշներ են ամէնքն ալ: Յիսուն սէնթնոց տեղը աղէկ էր, քիչ մը սուղ՝ բայց հոգ չէ: Ամէնէն աղէկ քսանուհինգ սէնթնոցն էր. բարձր, լայն, քիչ խըճողուած: Յիսուն սէնթնոց տոմսակէն պիտի առ-

նէի՝ բայց գիտեմ Կլատիսը թեևս պիտի բռնէր, պիտի յանդիմանէր զիս ա՛յդքան շուայլ ըլլալուս ու պիտի ըսէր որ քսանուհինդնոց տոմսակէն առնեմ: Ես կարեւորութիւն պիտի չը տայի իրեն, երկու հաս յիսուննոց տոմսակներէն պիտի առնէի, վերը պիտի ելլէինք, ամէնէն աղուոր աթուր պիտի տայի Կլատիսին ու ես իր քովը պիտի նստէի: Վերարկուն թեւեռէն վար պիտի առնէի նստարանին պիտի ձգէի: Թեևս ուսին վրայէն կուրծքին պիտի իջեցնէի: Օ՛, ի՛նչ աղուոր պիտի ըլլար: Ներկայացումէն վերջ տունը պիտի գայինք, տան տիրուհիս հիւրանոցը: Աղօտ լոյսին մէջ նստած պիտի խօսէինք, պիտի համբուրուէի՛նք: Ծունկիս պիտի նստեցնէի ու համբուրէի իր աչքերը, իր վեղը ու շրթունքները: Կլատիսը իմ աղջիկս պիտի ըլլար:

Մեր երկրին մէջ մենք աղջիկ չէինք ունենար, աղջիկ չէինք համբուրեր, ամօթ էր, մեղք էր: Հոս՝ Ամերիկային մէջ, մէկ մանչ տաս աղջիկ ունի, մէկ աղջիկ՝ տասնուչորս մանչ: Ու չ՛ունենալը ամօ՛թ է, մե՛ղք է...:

Կը յիշեմ, մեր երկրին մէջ՝ երբ դեռ որբանոցն էի, ցուրտ ու բուքի օր մը մեր որբուհիներէն Արուսը իր մօրաքրոջը զրկեցին ու ալ ետ չ՛եկաւ: Իրիկուան աղօթքի ատեն ըսին որ որբանոցէն վռնած էին Արուսը: Մեր թաղէն էր Արուսը, մեր տունէն միայն երկու դուռ վար: Հայրը Զարդին ըսպանեցին, մայրը սրտի կսկիծէն մեռաւ: Որբանոց զրին քրոջ հետ: Ես ալ այդ տարին որբանոց մտայ: Շարաթը անգամ մը կը տեսնէի Արուսը, ժողովա-

րանին մէջ, քառասուն քայլ իրարմէ հեռու: Երբ պատուելին աչքերը դոց կ՛աղօթէր, ու վարժուհիները իրենց ճերմակ թաշկինակներ աչքերնուն կը դընէին՝ ես թեւիս տակէն կէս խուփ աչքով Արուսին կը նայէի, ու երկուքս մէկ կը ժպտէինք: Մեր մանուկ օրերու յիշատակները կ՛ապրէինք: Տարիներով իրարու հետ բառ մը խօսելու առիթը չը տուին մեզի Ամերիկացի վարժուհիները: Տղուն աղջկան հետ խօսիլը մեղք էր, փորձութիւն էր, ու Սուրբ Գիրքը կը սորվեցնէր՝ «մեզ փորձութեան մի՛ տանիր»: Տարիներով՝ շարաթը անգամ մը, ժողովարանին մէջ կէս խուփ աչքերով մենք իրարու նայեցանք ու ժպտեցանք, մինչեւ որ օր մը վարժուհին տեսաւ: Յաջորդ օրը Ամերիկացի վարժուհին Արուսը որբանոցէն վռնտեց: Արուսն ու ես մեղաւոր դարձանք ամէնուն աչքին, ամօթով եղանք: Օր մըն ալ Մատըր Մէյ-նարտը զիս ալ վռնտեց որբանոցէն: Միտե՛լը անբարոյականութիւն ու մեղք կը համարէին մեր երկրի Ամերիկեան որբանոցին Ամերիկացի միտինարները:

V

Մուծը կը թանձրանար, ու ես դեռ իմ երազը կ՛ապրէի: Այդ երեկոյ աղջիկ պիտի համբուրէի իմ քսանուեթը տարիքիս, ու մէկը պիտի չըլլար զիս մեղադրող...: Ի՛նչ տարօրինակ երջանկութիւն պիտի ըլլար այդ...:

Տան տիրուհիս զիս վար կանչեց իր փութկոտ իրարանցումով: Ուշ էր, պէտք էր ճամբայ ելլել,

զուցէ Կլատիսը արդէն եկած ինծի կը սպասէր: Վեց ու կէսին տունը ձգեցի:

Գրադարանի կամարին տակ տրոփուն սրտով համրեցի ժամացոյցի եօթը զարկերը, ու երջանկութեան դողը սարսուռ մը թափեց վրաս: Ակոսաներս իրարու կը զարնուէին, ու ես կը դողայի:

Անձկանքով սպասեցի, ու անցնող վայրկեանները այնքան երկար դարձան: Ի՞նչ անտանելի է սպասումի ծանրութիւնը...:

Ութին տասը մնացած էր երբ Կլատիս եկաւ: Իր մէկ բարեկամուհին գինքը ուշացուցած էր:

Երբ ինքնաշարժով թատրոնը հասանք՝ վարագոյրը բացուած էր արդէն:

Տարօրինակ աճապարանքով մը երկու հատ մէկ տալէրնոց տոմսակներ կտրել տուաւ, ու ետ քաշուեցաւ զիս դէմ դիմաց թողուցած դանձապետին հետ: Վայրկեան մը չի կրցի ըմբռնել դէպքերը, բայց ակամայ երկու կանանչ տալէրը դանձապետին երկարեցի:

Մութ էր սրահն: Մեզ առաջնորդ աղջիկը ըսաւ որ իրարու քով երկու պարապ աթոռներ չը կային ու կեդրոնի նստարաններուն մէջ երկու կարգ իրարմէ հեռու տեղեր տուաւ մեզի:

Ամբողջ ներկայացումի ընթացքին երկու անգամ տեսայ Կլատիսը: Իր քովը նստող մէկ դասընկերիս հետ անուշ անուշ կը խնդար:

Ներկայացումէն վերջ Կլատիս ցաւ յայտնեց այդ անհաճոյ բաժանումին համար, եւ ուղեց որ վըստահ ըլլամ իր ցաւակցութեան: Երբ երկրորդ ան-

գամ գանք, ըսաւ, իրարմէ պիտի չը գատուինք: Ես չատ սիրեցի այդ խոստումը:

Գիշերը ուշ ըլլալուն հանրակառքը առինք: Օդը ցուրտ էր, ու փողոցները սառած: Քալել անկարելի է, ըսաւ Կլատիսը:

Պողոտային ծայրը չը հասած վար իջանք հանրակառքէն: Հող կը մնար Կլատիս: Շատ ստիպեցի որ մեզի երթայինք աղօտ լոյսերուն մէջ նստած խօսէինք, բարեկամանայինք: Կլատիս չ'ուղեց դալ, ոչ ալ զիս իր տունը հրաւիրեց: Հաստ ու տաքուկ մուշտակը մարմնին պլլած առանց ետին նայելու, առանց ձեռք խկ թօթուելու՝ տունէն ներս մտաւ՝ միայն երկու բառ ետին ձգած՝ «Գիշերը Բարի...»:

Դեկտ. 15, 1929

Նիւ Եօրք

« ԳՈՒ ԽՍՄԻԸ ԹՈՂ ԸԼԼԱՅ... »

« ԳՈՒ ԽՍՍԻՔԸ ԹՈՂ ԸԼԼԵՅ... »

I

Առաջին անգամ երբ Ամերիկեան Վարժարանին մէջ Հանդիպեցայ իրեն՝ Բարունակ Գէորգեանին, ան ինձմէ երկու դասարան բարձր էր, ու միայն երկու տարի ունէր շրջանաւարտելու: Հուժկու տղայ էր, այն ատեն տասնուեօթը դեռ չէր անցած: Աղուոր, շատ աղուոր մազեր ունէր, չէկ ու մետաքսի պէս կալուղ, դպրոցին մէջ նմանը չունէին այդ մազերը: Հասակն՝ ըսես թէ ծառ մը ըլլար, բարեձեւ, նուրբ ու երկայն՝ հայուն չը նմանող երկայնութիւն մը: Չը մարող ժպիտ մը չըթունքներէն անբաժան էր, ու աչքերուն մէջ առինքնող բարութիւն մը կար:

Բայց տարօրինակ չէ՞, մեր առաջին Հանդիպումէն իսկ ես անախորժ սպաւորութիւն մը առի իրմէ, ու տարիներով չի կրցի բաժնուիլ այդ սպա-

ւորութենէս: Դեռ միտքս է, աշնանամուտի այն երեկոն, մեր առաջի հանդիպումին իրիկունը, դպրոցի տանիքին պահուրտուք կը խաղայինք: Խաղերուն մէջ եւ միշտ ճարտիկ էի, կրնայի լաւ վաղել, ինձմէ աղէկ ցատկող չը կար: Շա՛տ մը խաղերու մէջ ալ լաւ կը կեղծէի, կը ստէի, ու հաղարումէկ երդումներով սուտս իրաւի տեղ կ'անցունէի: Վերջապէս կերպով մը խաղերուն մէջ յաջող դուրս կուգայի ես:

Այդ իրիկուն, մեր առաջին հանդիպումին, դըպրոցի տանիքին պահուրտուք կը խաղայինք: Երեք հատ իմ հասակովս ծխնելոյզներ կային մեր դպրոցի տանիքին, ու երկու սոք բարձրութիւնով դոյզ մը պարիսպներ՝ դրացի տանիքը գատելու:

Այդ երեկոյ Բարունակը մայր եղաւ: Աչքերը պինդ պինդ սեղմած մէկէն մինչեւ յիտուն համրեց հատիկ հատիկ, շատ կամաց: Վերջը տասնական ըսկաւ՝ «տասը, քսան, երեսուն», մինչեւ իննսունը գնաց: «Կուգամ, կուգամ, կուգամ» սրուաց դդուշացնող շեշտով մը: Անգամ մըն ալ իննսունը կրկնեց, ու հարիւրը ելաւ: Հարիւրէն վերջ բացաւ աչքերը:

Վայրկեան չէր անցած՝ դտաւ ամէնքս ալ: Մէկիկ մէկիկ անուննիս տուաւ, շա՛տ շուտ սորվեցաւ մեր անունները, կանչեց մեզի մեր անուններովը: Ես չարացայ, պահուած տեղս փոխեցի, պատին տակէն սողոսկելէն դիմացի անկիւնը անցայ: Կրկին դտաւ զիս, կրկին կանչեց զիս անունովս, տեղս ըսաւ: Բայց ես չարացայ, պահուած տեղս փոխեցի, նորէն պատին տակէն սողոսկելէն առաջին տեղս պահուե-

ցայ: Դուրս չ'ելայ: Եթէ դուրս ելլէի մայր պիտի ըլլայի: Ես չ'էի ուզեր մայր ըլլալ:

Ընկերներս տեսան զիս, տեսան իմ ըրած խարդախ սողոսկումը, ու ամէնքը մէկ բարկացան: Արդէն զիտէին որ խարդախ էի ես, ու կը սիրէի կեղծել: Բարկացան ինձի, ու զիս խաղէն դուրս հանեցին:

Խաղէն դուրս նետուելս շատ գէշ ազդեց ինձի: Բարկացայ, ու բարկութենէս հայհոյեցի: Իմ կանոնչ հասակին ու մեռելներուս գերեզմանին վրայ երդում ըրի, Աստուածն ալ վկայ բերի որ ես խարդախութիւն չ'էի ըրած, Բարունակն էր որ սուտ կ'ըսէր: Պոռացի, հայհոյեցի, նորէն ու նորէն երդում ըրի:

Ընկերներս զիս լաւ գիտէին. գիտէին երդումներուս ամէնը, նոյն անփոփոխ շարքովը: Չէին հաւատար երդումներուս, ու ես գիտէի որ չէին հաւատար, չէի սպասեր որ հաւատային: Բայց, ա՛յդ երեկոյ, թանձրացող մութին մէջ մէկը ուսիս դըպաւ, ու փաղաքշտ շեշտով մը՝ «Քու խօսքը թող ըլլայ, ես եմ մայրը նորէն», ըսաւ:

Բարունակն էր:

Կարծես կուժ մը պող ջուր թափեցին վրաս: Ու փոխանակ դնահատելու այդ ասպետական վեհանձնութիւնը՝ բարի մարդոց միայն տրուած, ես զիւհարի մը չարութիւնովը լեցուած ատեցի ա՛յդ զըջումը: Ա՛յդ անիրաւ ատելութենէն տարուած տարիներով անախորժ տպաւորութիւն մը պահեցի Բա-

բունակին դէմ՝ միշտ թշնամանալու պատրաստ:

II

Գարուն էր, երկու ամիսէն Բարունակը շրջանաւարտ պիտի ըլլար Բարձրագոյն Վարժարանէն ու Ամերիկա պիտի երթար, Քալիֆորնիա, իր հարուստ հօրեղբօր քովը: Օրուան նիւթն էր այդ: Ամէնքս ալ գիտէինք, ու ամէնքս մէկ՝ բծախնդիր փափկանկատու թիւնով մը կ'աշխատէինք բարեկամանալ Բարունակին: Երբ Ամերիկա երթար իր բարեկամներուն ոսկի ծայրով գրիչ պիտի ղրկէր:

Այդ ոսկի ծայրով գրչին երազէն տարուած, կը յիշեմ, խոհանոցէն գողցած Եօթը ընկոյզէս երկուքը՝ սիրտս կսկծալէն կսկծալէն Բարունակին տուի: Զոհողութիւն մը՝ որուն նմանը չէր եղած երկու տարուան մեր ծանօթութեան մէջ: Ես չէի խորթեր այդ տղայէն, չէի սիրեր բարեկամանալ անոր, նոյն իսկ հետը խօսիլ տհաճութիւն մ'էր ինծի: Ու սակայն ոսկի ծայրով գրչին երազէն տարուած՝ գողցած իմ Եօթը ընկոյզներէս երկուքը իրեն տուի սիրտս կսկծալէն կսկծալէն:

Ինքը՝ Բարունակն ալ գիտեր իմ դժգոսմաներս, ուսումնասիրած էր իմ վարուելակերպս: Բայց երկու տարուան ամբողջ շրջանին՝ ան օր մը օրէն չար խօսք մը, վերաւորիչ ակնարկութիւն մը չէր ըրած ինծի: Ու այդ բարութիւնը կը կատրեցնէր զիս: Ես չէի սիրեր անոր այդքան բարի ըլլալը: Կ'ուզէի ան ալ չար ըլլար, կեղծէր ու ստէր ինծի պէս: Կ'ու-

զէի ատէր զիս, չ'ուզէր բարեկամանալ ինծի: Ա՛յնքան կը փափաքէի որ բոլոր տղոց մէջ բռնէր զիս, երեսիս պուար, ըսէր թէ ինքը գիտէր որ ես զինքը չէի սիրեր. ըսէր որ երբ Ամերիկա երթայ ամէնուն ոսկի ծայրով գրիչ պիտի ղրկէ, բայց ինծի խիլ մը պիտի չը ղրկէ: Կ'ուզէի որ բոլոր տղոց մէջ զիս բռնէր՝ խայտառակէր, հայհոյէր, ու մենք կուռէինք, ղրբար ծեծէինք. ես անոր երեսը ճանկուտէի, ինչպէս մեր կարգապետ Մուրատին երեսը ճանկուտեցի օր մը, արիւնէի անոր երեսը, ան իմ քթին գարնէր, արիւն բերէր իմ բերնէն, թող ուրիշներ բաժնէին մեր ղի, բռնի բաժնէին մեզի: Այդ կուռէն մենք իրարու հետ խռով մնայինք, օրերով, շաբաթներով իրարու հետ չը խօսէինք: Օր մըն ալ վերջապէս հաշտեցնէին մեզի, բարեկամանայինք: Ի՛նչ աղէկ կ'ըլլար, ի՛նչ աղէկ կ'ըլլար: Ես շա՛տ կ'ուզէի որ այդպէս ըլլար: Ա՛յն ատեն ես շատ պիտի սիրէի Բարունակը: Բայց սատանի աչքը կուրնայ, Բարունակը կուռի տղայ չէր, ի՛նչ ալ ըլլար՝ յանցանքը իր վրայ կ'առնէր, չէր կուռէր. ամէն անգամ վէճ մը սկսուածին պէս՝ «Քու խօսքը թող ըլլայ» կ'ըսէր, վէճը կը գոցէր: Ու ես չէի սիրեր այդ: Ա՛յնքան կ'ատէի ա՛յդքան բարի ըլլալը:

Մայիսի սկիզբն էր, անձրեւը չնկնկալէն պատուհանի ապակիները կը ծեծէր: Զատիկի արձապուրջը ըլլալուն՝ ոչ դաս ունէինք պատրաստելու, կուրդը ըլլալուն՝ ոչ դաս ունէինք պատրաստելու, ոչ ալ ժամ իննին անկողին մտնելու ստիպողութիւնը: Վարժապետ Սիմոնի վառարանին շուրջը հաւաքուած հէքեաթ կը պատմէինք: Մովսէսը՝ «Երկու

Թագաւորներու պատմութիւնը» պատմեց : Մենք ամէնքս ալ գիտէինք այդ պատմութիւնը : Մովսէսն արդէն անպէտք տղայ էր , շա՛տ ծոյլ , դասերուն մէջ ամէնէն յետին : Գերականութեան հրահանգները ուրիշներէն կ'ընդօրինակէր : Ես ալ Վահէէն կ'ընդօրինակէի , բայց ես Վահէին թուարանութեան խնդիրներ կը լուծէի : Ես թուարանութեան մէջ առաջին էի՝ ինչպէս ցատկելու մէջ : Տնաւեր Մովսէս բան չէր գիտեր , աշխարհադրութեան պատասխաններն ալ ասին մէջ կը դրէր : Ծա՛տ ապուշ տղայ էր : Միայն լաւ պատկեր կրնար գծել . ձիու պատկեր , մարդու պատկեր , ամէն տեսակ ծառ ու ծաղիկ : Ուրիշ բան Մովսէսի ձեռքէն չէր դար : Ծա՛տ ապուշ էր : Վահէն «Բերդի Իշխան»ին պատմութիւնը պատմեց , դրքի մը մէջ կարդացած էր : Այն ատեն մենք կը խորհէինք որ աշխարհին մէջ Վահէին չը կարդացած գիրքը չէ մնացեր : Սրապիտն «Նազլի Աղջկան» հէքիաթը պատմեց՝ ա՛յնքան աղուոր խօսքերով՝ ամէնուս բերնի ջուրերը վազցուց : Տիգրանը «Սահակ-Թռչուն»ի հէքիաթն ըսաւ : Ամէնքս ալ լացինք : Կարգը Բարունակին էր , թագաւորի մը պատմութիւնը սկսաւ :—

— «Կ'ըլլայ-ըլլար , կ'ըլլայ-ը՛լլար , թագաւոր մը կ'ըլլայ» :

— Ա՛յ , ես գիտեմ այդ պատմութիւնը : Անմիջապէս ընդմիջեցի Բարունակը :

— Եթէ գիտես՝ քեզի պահէ , պոռացին տղայքներն ամէնը մէկ , ու Բարունակին դառնալով , շարունակէ՛ , շարունակէ՛ , ըսին :

— Այս թագաւորին , շարունակեց Բարունակը , երեք աղջիկներ կային :

— Է՛յ , ադ պատմութիւնը դուն չես գիտեր , թագաւորին երեք աղջիկ չըլլար , երեք հատ տղայ կ'ըլլայ : Նորէն ընդմիջեցի ես , այս անգամ ոտքի ելլելով :

Տղաները կատղեցան : Քիչ մնաց զիս պիտի ծեծէին :

— Ի՞նչ թանի ճանճին պէս ամէն բանի մէջ կը նետուիս , գիտել տուաւ Սրապիտն , քղանցքէս քաշելով :

— Քեզի ի՞նչ , պոռացի , ու Բարունակին դառնալով չը գիտցածդ հէքիաթը ինչո՞ւ կ'սկսիս , թագաւորին ուսկի՞ց երեք հատ աղջիկ կ'ըլլայ , երեք հատ տղայ կար , սաստեցի բարկացոտ արտայայտութիւնով մը :

— Աղէ՛կ , քու խօսքը թող ըլլայ , այս թագաւորին երեք հատ տղայ կար : Դարձեալ անուշի կայեց Բարունակը :

Շարունակեց իր պատմութիւնը՝ երեք աղջիկը երեք տղու փոխած : Անհեթեթ փոփոխութիւն մը : Հասկցայ իմ սխալս , իմ գիտցած պատմութիւնը չէր այդ , բոլորովին նոր պատմութիւն մ'էր այդ , թագաւոր մը իր երեք աղջիկներով : Հասկցայ իմ սխալըս , բայց չի կրցի հասկնալ թէ ինչո՞ւ Բարունակը ուզեց որ իմ խօսքը ըլլայ՝ երբ իր խօսքն էր շիտակ : Մտածեցի : Ձի կրցի պատասխան մը գտնել : Ինձի անանկ թուեցաւ որ զիս ծաղրել ուզեց . ու տղայքներուն թուեցաւ որ զիս ծաղրել ուզեց . ու տղայքներուն ամէնը իմ վրաս կը խնդային : Առանց մտածե-

լու, առանց կշռելու իմ ընկերքս՝ քովիս փայտերու ղէգէն փայտ մը վերցուցածիս պէս Բարունակի գըլ-խուն իջեցուցի:

Գպրոցի մութ սենեակին մէջ շարաթուան մը բանտարկութենէս վերջ միայն կրցի հասկնալ որ Բարունակը հիւանդանոցն են տարեր, ուր բժիշկը անոր շէկ ու երկար մաղերը ածիլելէն վերջ դեղ է դրած լայն վէրքին վրայ, ու դեռ պառկած կը մնայ հիւանդանոցին մէջ:

Չը ցաւեցայ երբէք: «Աղէկ եղաւ», մտածեցի, «թող զիս չը ծաղրէր: Ինչո՞ւ ըսաւ որ իմ խօսքը ըլ-լայ՝ երբ իմ խօսքը չէր»: Ես չը ցաւեցայ երբէք Բա-րունակի դուրսը կոտրելուս:

Տասնուհինգ օր վերջ զիս բանտէն հանեցին, Բա-րունակը հիւանդանոցէն այդ օրն էր եկած: Տեսայ զինքը՝ տղոց հետ կը խնդար կը խօսէր, ա՛յնքան եր-ջանիկ ըլլալ կը թուէր, որպէս թէ բան մը պատա-հած չըլլար երբէք: Տեսակ մը կատաղութիւն եկաւ վրաս, տեսակ մը խենթութիւն: Ու ես ալ չը խօսե-ցայ երբէք Բարունակին հետ, ոսկի ծայրով դրիչն ալ մտքէս հանեցի:

III

Վաղը չէ միւս օրը՝ Համբարձման Հինգշաբթին, տասնուվեց տարի կ'ընէ Ամերիկա դալս, ճիշդ ու ճիշդ տասնուվեց տարի: Երազի պէս կուգայ ին-ծի...: Տասնուվեց տարի՛...:

Միայն երկու տարուան համար պանդխտութեան

ելայ, շա՛տ շա՛տ ըլլար երեք տարի պիտի ըլլար: Դեռ կը յիշեմ բաժանումիս օրը, այն աղուոր պայ-ծառ առաւօտը, հօրաքոյրս Վերի Արտերը եկաւ զիս ճամբայ դնելու: Վզիս սլլուած լացաւ բարի հօրա-քոյրս, ես ալ լացի, բաժանումի օրը ո՞վ չի լար: Ար-ցունքոտ հեկեկանքով խօսեցայ հօրաքոյրս —

«Մի՛ լար, հօ՛րաքոյր, Աստուած ողորմած է, շատ չ'անցած ետ կուգամ, երկու տարի, շատ չէ՛ երկու տարի, ետ կուգամ դեղին դեղին ոսկիները շա-երկու տարի, ետ կուգամ դեղին դեղին ոսկիները շա-պիկիս կարած: Մեծ շուկային մէջ խանութ պիտի բանամ, Գրգոյնեց խանութին դիմաց, անոր պէս աղուոր, լեցուն խանութ մը, մի՛ լար հօրաքոյր, Աստուած ողորմած է, երկու տարի չ'անցած ետ կու-գամ, քեզի ալ Աճէմու շալ պիտի բերեմ Ստամպո-ւէն»:

«Հա, մեռնիմ արեւուդ, երկու տարիէն աւելի մի՛ մնար, շուտ արի, շուտ արի քեզի կարգեմ, ո-ղորմած հոգի աղբէրս ողջ չը մնաց որ ուրախանար, ես եմ քու հայր ու մայրը, շուտ արի, Զօղանեց աղջիկը քեզի հարս պիտի ուղեմ:» Հոնդուր հոնդուր կուլար հօրաքոյրս:

Վաղը չէ միւս օրը տասնուվեց տարի կ'ընէ Ա-մերիկա դալս, բայց դեռ չեմ կրցած պատուտած շա-պիկիս կարել իմ հին օրերու երազիս ոսկիները: Այդ ոսկիներուն տեղ սոսկումի յիշատակներու շարք մը յիշողութեանս մէջ շուրջուրած են չը քակուելիք կարերով...: Յաճախ կը փորձեմ մոռնալ, մոռնալ ա՛յն արցունքոտ կեանքս երբ ոսկիներու ճոխ այս երկրին մէջ օրերու անօթութիւնէս ստիպուած՝ պա-

տառ մը հացի ու դգալ մը ապուրի համար ժամերով կարգ կը սպասէի կառավարական շէնքին առջեւ: Մոռնալ կը փորձեմ աշնանային խոնաւ գիշերներու դողահար իմ ապրումներս Կեդրոնական Պարտէզի նստարաններուն վրայ: Ինչո՞ւ յիշել յուսահատ մահափորձեր...:

Տասներկու տարուան մէջ ծառայ եղայ, եղայ սպասաւոր, լուացարար, դռնապահ, յուշարար, մուրացիկ, նաւաղ, պարտիզպան, նոյն խկ դերեզմանատան պահապան, բայց ոչ մէկը դոհացում տըլաւ անհանդիստ մտքիս:

Չորս տարի առաջ էր, ամիսներով անդործ պտըտելէս յոգնած Կիրակի մը ժողովարան դացի, ցաւս Պատուելիին տանելու, կ'ըսէին որ այդ տեղի Պատուելին աղէկ մարդ էր, աղքատին ցաւը հասկցող մարդ էր: Պատուելիին աղէկը ու քահանային չը հայհոյողը չը կայ՝ լսած էի:

Ժողովէն վերջ Պատուելիին ներկայացայ, անունս ու մականունս տուի, ըսի որ Բողոքական եմ, երկու անգամ կրկնեցի Բողոքական ըլլալս, անհրաժեշտօրէն պէտք էր գիտնար որ Բողոքական էի: Ու դիտցուցի այդ՝ մասնաւոր շեշտով մը: Եկեղեցիի անգամ չէի, բայց Ամերիկեան Վարժարան դացած էի, այդքանը կը բաւէր Բողոքական ըլլալս ապացուցանելու:

Պատուելիին իր սենեակը տարաւ զիս: Ծնունդէս մինչեւ այդ առաւօտեան ապրումիս պատմութիւնը առաւ մանրամասնօրէն: Բարեկամներուս անունները

հարցուց: Ծա'տ դժգոհ երեւցաւ իմ թափառումներէս: Յանդիմանեց զիս երբէք չ'աղօթած ըլլալուս, ու խոստանալ տուաւ ինծի ամէն օր Սուրբ Գիրք կարգալ:

Այդ օրը ճաշի տարաւ զիս իրենց տունը: Գիշերը հո'ն մնացի: Յաջորդ անտու միասին արուարձանը իջանք, ժամուան մը հեռաւորութիւն էր:

Սոչոր սրահի մը մէջ սպասել տուին մեզի: Կէս ժամէն աւելի սպասեցինք: Խօսելէն կը քաշուէի, ա'յնքան լուռ էր այդ սրահը, տեսակ մը վսեմութիւն կար հոն: Պատուելիին ալ շա'տ մեղմ, հազիւ լսելի ձայնով կը խօսէր:

«Եթէ կրնաս դործ մը առնել հոս, ալ հոգ ընել չը մնար քեզի: Ծա'տ աղէկ տեղ է, մնայուն գործ, պատուաւոր մարդիկ: Բարեկամս որ հոս կ'աշխատի՝ աննման տղայ է, ա'յնքան ազնիւ, ա'յնքան բարի, ա'յնքան գործունեայ: Տասը տարիէ այս ընկերութեան մէջ կ'աշխատի, գլխաւոր երկրաչափներէն է՝ որուն պատասխանատուութիւնը շատ ծանր է: Եթէ դուն ալ...»:

Պատուելիին խօսքը լմնցնելու ժամանակ չ'ունեցաւ: Երկայնահասակ, բարեձեւ երիտասարդ մը ձեռք երկարեց իրեն ժպտադէմ:

Վայրկեան մը վերջ երբ Պատուելիին թեւէս բռնեամ՝ «Ծանօթացի'ր, Պարոն Բարունակ Գէորգեան», ըսաւ ինծի, ես — չեմ գիտեր ինչո՞ւ — չի կրցի ձեռքս գրպանէս դուրս հանել: Ինքը՝ Բարունակն էր որ նորէն վզիս պլլուեցաւ:

Չորս տարի միասին ապրեցանք Բարունակին հետ: Նոյն տղան, փոխուած էր երբէք, աւելի բարի, աւելի համբերող, աւելի զիջող, միշտ պատրաստ՝ իրեն տրուած մեղադրանքները տանելու առանց հարցմունքի, առանց թեթեցնել փորձելու այդ բարդուած մեղադրանքները: Ու այս չորս տարուան մէջ ամենամեծ մտմտութեաւ եղաւ հասկնալ Բարունակի առաքինութիւնը, այդ տարօրինակ բարութիւնը, ըմբռնել թէ ինչո՞ւ անարդարօրէն բարի ըլլալ, ինչո՞ւ ուրիշին համար գոհուիլ: Ու սակայն ուսէ կերպով չի կրցի ըմբռնել, չի կրցի հասկնալ ի՞նչ տեսակ առաքինութիւն էր այդ: Տարօրինակ բարութիւն մըն էր Բարունակը, աշխարհին չը յարմարող բարութիւն մը: Ու ես այնքան կ'ատեմ այդ բարութիւնը, աշխարհին չը յարմարող այդ բարութիւնը:

Ամերիկայի մեր դիպուածով հանդիպումէն երեք ամիս վերջն էր՝ Բարունակը Եւրոպա դնաց: Բարեկամներու ստիպումներուն վրայ, աւելի շիտակ, անոնց մեղադրանքներէն ազատելու համար Եւրոպա դնաց «աղջիկ բերելու»: Դեռ կը պահեմ իր նամակները, ճամբու տպաւորութիւններ, քաղաքներու նըկարագրութիւններ, ապրումներու ուսումնասիրութիւններ: Ի՞նչ պատկերներ կան հոն, ի՞նչ մտածումներ, ու ի՞նչ երազներ: Փարիզի իր նամակներէն մէկը սեղանիս է հիմա: Խնամքով գրուած, հատիկ հատիկ, առանց սխալի, անբիծ: Իր նշանածը կը նկարագրէ:

«...Դիմացս է հիմա, բաղկաթոռն մէջ, Թոլլսթոյի «Պատերազմ եւ Սաղաղութիւն»ը կը կարդայ: Ա'յնքան ուշիմ է, ա'յնքան մտացի: Ազնուական ծագում մը ունեցած ըլլալու է: Արշալոյսի պայծառութիւնն ունի, ու իրիկնամուտի՝ խորհուրդը: Աչքերը ուղիւնոսնեւրէն խոր են, ու նայուածքը դուրսը մագնիս մըն է: Ա'յնքան անուշ է իր արտաստուութիւնը, ու հրեշտակներէն դողցուած անմեղութիւն մը ունի...: Կը քաշուիմ մտածելու որ կ'ինս պիտի ըլլայ...: Երանի թէ կարողանայ երջանկացնել զայն ա'յնքան որքան հոգիս կը փափաքի, ու այդ փափաքս անհուն է...: Ա'յնքան աղուոր է, ա'յնքան անուշ, ա'յնքա բարի...»:

Վեց շաբաթ վերջ վերադարձաւ Եւրոպայէն՝ Սաթենիկին հետ, ամուսնացած արդէն: Ա'յնքան երջանիկ էր, ա'յնքան ուրախ, ա'յնքան դուրս: Անսահման դուրգուրանքով մը կը դուրգուրար Սաթենիկին վրայ: Ծաղկի մը պէս կը խնամէր: Սիրուած մտնկան մը պէս կը հաճոյացնէր, ու կը սիրէր զայն չը նկարագրուած սիրով մը:

«Պատմէ՛, Բարունակ, պատմէ՛ նայինք ի՞նչ պէս գտար Սաթենիկը»: Օր մը ստիպեցինք զինքը:

Գոհունակ ժպիտը աչքերուն ծայրը՝ «Բաղդս էր, ի՞մ բարի բաղդս», պատասխանեց: «Մարսիլիայէն փարիզ կ'երթայի, շոգեկառքին մէջ Մանուշակենց Տիգրանին հանդիպեցայ: Միասին պանդոկ իջանք՝ ուր տեսութեան եկան մեզի մեր հայրենակիցները: Տիգրանի մօրաքոյրը ծանօթացուց զիս Սաթենիկին: Տեսածիս պէս սիրեցի, բայց ինձի համար չա՛տ

պղտիկ դտայ, ան՝ քսանինը տարեկան, ես երեսուն-
ութը կ'ըլլայի: Քանի մը անգամ միասին պտոյտի
դացինք. ինծի անանկ թուեցաւ որ Սաթենիկ կը հա-
մակերպէր ինծի, եւ տարիքի տարբերութիւնը ար-
զեւք մը չէր մեր ամուսնութեան: Նշանուեցանք, եր-
կու շարաթէն ամուսնացանք: Չեմ կարծեր որ աշ-
խարհին մէջ մեզմէ աւելի երջանիկ զոյգ մը երբէք
եղած է:»

Բարունակի պատմութիւնն էր այդ՝ կարճ ու սի-
րուն, միշտ աղուոր դոյներով ներկուած: Ու այդ
պատմութեան բարոյականն ա՛յն էր, որ Սաթենի-
կը իր տոհմային առաքինութենէն տարուած չնորճք
մ'էր ըրած Բարունակին՝ անոր հետ ամուսնանա-
լով:

Տեսակ մը չարութիւն կուգայ վրաս ամէն ան-
գամ երբ այդ պատմութիւնը միտքս կ'իջնայ, հին
օրերու չարութիւնս, որմէ տարուած Բարունակի
գլուխը ճեղքեցի: Ու այդ չարութեան նոպայիս մէջ
դեղթափ մըն է Սրապիոնի նամակը՝ Բարունակի
Փարիզ եղած ատեն գրուած: Տարիներուն հետ թեր-
թերը հինցած են, բայց դեռ կը պահեմ: Ա՛յսպէս
գրած էր:—

«...Դեռ միտքս է Զատիկի արձակուրդի ա՛յն
գիշերը երբ իր գլուխը ճեղքեցիր: Այդ ճեղքն իսկ չը
կըցաւ դուրս տալ Բողոքական վարդապետութեան
հոտած մաղձը՝ որուն ակամայ զոհ մըն է դարձած:
Միտս կը կսկծայ այս ինկած անհատականութեան
համար, բայց ճար մը ընելը կարելի չէ ալ:

«Ամբողջ օրը միասին էինք այսօր: Պտոյտի տա-
րի, ու պտոյտին մէջ բարեկամներու ծանօթացու-
ցի: Զինքը սիրող մէկը չեղաւ, զինքը հասկցող մէ-
կը չեղաւ: Ու ի՞նչպէս սիրել մէկը՝ երբ հասկնալ
կարելի չըլլայ:

«Աշխարհիկ Փարիզը աշխարհիկ մարդուն է, ու
աշխարհիկ մարդը տեսական աշխարհին մէջ կ'սպ-
րի՝ բարոյական վարդապետութեան կեղծ ապրու-
մին դժտած:

«Աշխատեցայ, շա՛տ աշխատեցայ ըմբռնել տալ
իրեն թէ բարոյական պարտականութիւն մը ունի ին-
քը իր անձին հանդէպ, ազնիւ ապրումի մը ազնիւ
կոչումը՝ որը զոհուելու իրաւունք չունի ի խնդիր
ուրիշի մը անարդար ապրումին: Մտիկ ընել չ'ու-
գեց: Թեթեւ ժպիտ մը միայն ունեցաւ:

«Ու հիմա Ամերիկայէն Փարիզ եկած է Թուրք
հարէմներէն բունի հանուած աղջիկներէն հարս առ-
նելու:

«Սաղ մըն է, ճարպիկօրէն կարգադրուած խաղ
մը՝ որուն վերջին վարադոյրը դեռ չ'իջած՝ արցունք
ողբերգութիւն մը պիտի ըլլայ: Ու մարդարէ
մը ըլլալու պէտք չը կայ այդ ըսելու:

«Շարաթներ առաջ Ամերիկայէն արդէն գրած
էին Բարունակի Գաղիա դալու մտադրութիւնը ու
մասնաւորաբար Մանուշակենց Տիգրանը թելադր-
ուած էր Մարսիլիա երթալ եւ անուղղակի կերպով
հանդիպիլ Բարունակին ու ծանօթացնել զայն այս-
օրուան հարսնցուն:

«Ծրագրուած խաղ մըն է, կ'ըսեմ, վարպետօրէն
ծրագրուած խաղ մը՝ շա՛տ դձուճ հաշիւներու հա-
մար:»

Տղայ եղած ատեն իսկ Մրապիոն հոգեբան էր,
աչքերուն նայուածքէն, դունչին ձեւէն, ճակատին
լայնքէն կրնար մէկուն նկարագիրը կարգալ: Սուր
դատողութիւն մը ունէր՝ քիչերուն տրուած:

V

Բարունակի Փարիզէն վերադարձած շարաթն
էր, տուն-տեղ տակն ու վրայ, ամէն բան անկանոն,
չփոթ իրարանցում մը կ'ապրէինք: Սաթենիկը իրիկ-
ուան կերակուրը կը պատրաստէր, Բարունակը կա-
րասիները կը տեղաւորէր, իսկ ես վարի դրան դան-
դակը կը շինէի:

«Պարոն Գէորգեանը հո՞ս կը բնակի»: Յանկարծ
մէկը քովս անկուած տեսայ, առանց անոր մօտենա-
լը նկատելու: Ու չ'սպասուած այդ ձայնը դիս տե-
սակ մը սոսկումի մէջ ձգեց: Մասնաւոր բան մը չ'ու-
նէր այդ ձայնը, նոյն իսկ կարելի է ըսել շա՛տ քա-
ղաքավար էր իր շեշտը, բայց յանկարծակիի եկայ,
ու տեսակ մը սոսկում ինկաւ վրաս:

Մարդուն նայեցայ: Իր շեշտէն ու խոշոր սեւ
աչքերէն յայտնի էր օտարական ըլլալը:

Ներս տարի գինքը: Բարունակը կանչեցի՝ տե-
սակ մը աճապարանքով, որուն մէջ դեռ սոսկումս
կ'ապրէր:

Թեւերը սոթթուած, ճակատը թաց քրտինքէն,

անվզնոց՝ վար եկաւ Բարունակը: Ներողութիւն խնդ-
րեց իր ա՛յդ վիճակին համար, ու ուզեց իր փեսա-
յութիւնը մեղադրել կատակով:

Այցելուն բարի թուեցաւ: Չը մեղադրեց երբէք,
ու շնորհաւորեց Բարունակի փեսայութիւնը: Հին օ-
րերու մտերիմ մը ըլլալ կը թուէր: Իր ժպիտովը ու
իր ակնարկովը կ'ուզէր իր անունը յիշել տալ Բարու-
նակին: Ինծի իսկ ծանօթ թուեցաւ: Կարծես թէ տե-
սած էի այդ դէմքը իր խոշոր, սեւ աչքերով:

Լուռ էինք երեքս ալ: Իմ սոսկումս անցած էր:
Բարունակը շուարած ակնարկով մը այցելուն կը
դիտէր, կարծես հագուստի մը պէս անուն մը կ'ու-
զէր հազցնել անոր, ու կը սպասէր որ այդ անունը
ճիշդ ու ճիշդ յարմարեր: Յայտնի էր իր մտած-
մունքէն՝ անցեալի յիշատակներու փոշոտ թերթերը
կը դարձնէր մէկիկ մէկիկ: Ու այցելուն կը ժպտէր,
բարեկամի, հին բարեկամի անուշ ժպիտովը կը
ժպտէր...:

«Մովսէ՛ս, Մովսէ՛ս»... Սաթենիկը վար վա-
ղեց աստիճաններէն ու Մովսէսին վիզը պլլուեցաւ:
Իր մօրաքրոջ տղան էր Մովսէսը՝ մեր դպրոցի ծոյլ
Մովսէսը:

Ամէնքս ալ ուրախ էինք այդ օրը, շա՛տ ու-
րախ:

VI

Մովսէս մեր քաղաքէն քսանուչորս մղոն հե-
ռաւոր դիւղաքաղաքի մը հարուստ ազարակապանի

մը տան մէջ սպասաւորութիւն կ'ընէր օրական տասնուհինգ ժամուան աշխատանքով, որմէ ա'յնքան դժգոհ էր: Սմերիկայի երեք տարուան իր կեանքը անտանելի չարչարանքներու շարք մը եղած էր, յուսախարութենէ յուսախարութիւն տարուած:

Մեծ պատերազմի տարիներուն դերձակութիւն էր սովրած, ու զինադադարէն վերջ անով ապրուստ ձարած Մարսիլիային մէջ՝ ուր Սաթենիկին հետ միասին ապրած էին:

Սաթենիկի թելադրանքին վրայ Բարունակն ալ չը ձգեց որ Մովսէս ետ երթար իր սպասաւորութեան գործին: Քաղաքի գլխաւոր պողոտային անկիւնը դերձակի խոշոր խանութ մը վարձեց ու Մովսէսը հոն տեղաւորեց դերձակի մը բոլոր կահաւորուածքներով:

Ընկեր եղան: Պայմանագիր ստորագրեցին: Եկամուտին կէսը Մովսէս պիտի առնէր, կէսը Բարունակին պիտի տար:

Իեռ կը յիշեմ խանութի առաջի Շարաթ օրուան իրիկուն՝ երբ Մովսէս ուրախ դուարթ տուն եկաւ ճաշի: Կարծես թէ աշխարհը իրեն տրուած ըլլար՝ ա'յնքան գոհ, ա'յնքան երջանիկ, ա'յնքան երախտապարտ:

«Քառասուն տալլէր, քսանուհինգ սէնթ շինեցի այս շարաթ»: Ա'յնքան հպարտ էր: «Եթէ ա'յսպէս երթայ գործս, ուրիշ օգնական մ'ալ պէտք է վարձեմ»: Ու Բարունակին ձեռքը բռնելով «Քու ըրած ա'յս բարիքը կեանքիս մէջ պիտի չը մոռնամ, ու երախտա-

պարտութիւնս գործնականօրէն պիտի ցուցնեմ քեզի՝ երբ առիթը դայ» ըսաւ:

Բարունակը լուռ էր, չէր սիրեր փաղաքշանքը:

VII

Սմիաներ անցան: Մովսէս ալ չէր դար Բարունակենց: Խուփած էր Բարունակին: «Խանութին գործերը գէշ է», ըսած էր ու աւելի դրամ ուզած:

Ինծի բան մը չէին ըսեր, բայց օր մը դիպուածով լսեցի, Սաթենիկը կը մեղադրէր Բարունակը՝ հազար տալլէր Մովսէսին չը տալուն համար: Նոյն ատեն ուրիշներ կ'ըսէին որ Մովսէսը Բարունակին դրամը չուայօրէն կը ծախսէր ու օրական հազիւ մէկ երկու ժամ խանութ կը մնար: Գիշերները մինչեւ ուշ ատեն սրճարաններուն մէջ բաղդախաղ կը խաղար, ու միշտ կը կորսնցնէր: Ըսողներ եղան որ խանութը դրաւի դրած էր, ու թէ Սաթենիկը միշտ իրեն դրամ կուտար:

VIII

Այդ տարուան ձմեռնամուտի ցուրտ առաւօտ մը հիւանդ արթնցայ, չի կրցի գործի երթալ, անկողնէս իսկ ելլել չի կրցի: Բարունակին ըսի որ բժիշկ մը կանչէ, ու ան մեր ընկերութեան բժիշկը զրկել խոստացաւ:

Սաթենիկը տուն չէր այդ օրը, իր ընկերուհի-

ներէն մէկուն դացած էր նախորդ օրը ու գիշերը հոն մնացած :

Կէս օր եղաւ, բժիշկը չէր եկած դեռ : Երրորդ յարկի իմ սենեակէս վար իջայ Բարունակին հեռաձայն ընելու :

Երկրորդ յարկի աստիճաններու ծայրն էի երբ մեղմ խօսակցութիւն մը սիրտս դող հանեց : Գողեր ըլլալու էին : Սաթենիկը տունն չէր, Բարունակը ժամը իրիկունան հինգուկէսէն առաջ տունն չէր գար երբէք : Գողեր ըլլալու էին :

Հողաթափներս հանած, շա'տ մեղմ քայլափոխերով ետ դարձայ սենեակս, ատրճանակս առի : Մոռցայ հիւանդ ըլլալս : Սողոսկելէն սողոսկելէն վար իջայ հիւրանոցը : Ամբողջ մարմնովս կը դողայի : Կեանքիս մէջ ատրճանակ դորձած չէի դեռ, ու մարդասպանի դաղափարը աչքերս արիւնով լեցուց :

Ձայները դադրած էին, բայց տեսայ՝ մէկը կար նստարանին վրայ երկնցած՝ որուն միայն ուսը կ'երեւար :

Ուժերս ամփոփած, ու քաջութիւններուս ամէնը հաւաքած, ձայնիս բոլոր լեցունութիւնովը՝ «Ձեռքերը վեր» պոռացի :

Աչքերս մթնցան : Գլուխս դարձաւ : Կաթուածահարի մը պէս վար ինկայ :

Սաթենիկն էր՝ Մովսէսին հետ, կիսամերկ :

Այդ երեկոյ, Բարունակը զիս տեսնելու չեկաւ, ու մինչեւ ուշ ատեն, կէս գիշերէն ալ ուշ Սաթենիկը համոզել կ'ուզէր, մեղմ ու անուշ թօնով մը համո-

զել կ'ուզէր : Իսկ Սաթենիկը կը պոռար, կը կանչէր, կը հայհոյէր, ու ամէնը ես կը լսէի : «Այդ շունը մեր տունէն դուրս ձգէ, այդ խայտառակը, այդ անպատիւը չեմ ուզեր իմ տան մէջ մնայ. հերիք է իմ քաջած չարչարանքս, իմ քաջած նեղութիւնները : Եթէ վաղը ան հոս ըլլայ, գիտցած ըլլաս զիս տունը չես գտներ :» Կը պոռար : Ես կը լսէի :

«Հանդարտէ՛, Սաթենիկ, հանդարտէ՛ անուշ, մի՛ դայրանար, թող քու խօսքը ըլլայ, վաղը պիտի երթայ : Թող քու խօսքը ըլլայ, հանդարտէ՛» : Կը համոզէր Բարունակը :

Յաջորդ առտու զոյգ մը հիւանդապահներ զիս Սուրբ Մարկոսի հիւանդանոցը փոխադրցին :

IX

Սուրբ Մարկոսի հիւանդանոցը միայն Հինգշաբթի օրերը այցելուներ կ'ընդունէր : Ու այդ օրը սօնական օր կը դառնար բոլոր հիւանդներուն : Միայն ինծի էր որ տրամութեան օր կը մնար այդ օրը : Ուրիշներու համբուրումին ու գիրկընդխառնումին մէջ ես իմ մենակութիւնս կուլայի :

Վեց ամիս ծանօթ մը չը տեսայ, մայրենի լեղուովս բառ մը չը լսեցի : Մէկը չեկաւ զիս տեսնելու :

Առտու մը հիւանդապահուհիէս շատ խնդրեցի որ Բարունակին հեռաձայն ընէ զայ զիս տեսնելու : Բարի հիւանդապահուհիս շա'տ աշխատեցաւ Բարունակին հետ խօսելու հեռաձայնով, բայց կարելի

չեղաւ: Յաջորդ օրը, իր հանդստի ժամերուն քաղաք իջաւ անձամբ տեսնելու Բարունակը:

Շա'տ աղուոր, անուշ աղջիկ մ'էր իմ հիւանդասպահուհիս:

Երեկոյին լուր բերաւ որ Բարունակենց տունը Գերման ընտանիք մը գտած էր՝ որոնք ամիս մը առաջ տունը ծախու առած էին Մովսէս անունով մարդէ մը:

Նուազում մը եկաւ վրաս, ու գիշերն ամբողջ տաքութիւնս հարիւր երեք աստիճանէն վար չէր իջած:

X

Երբ Սուրբ Մարկոսի հիւանդանոցէն դուրս կ'ելլէի իմ բարի հիւանդասպահուհիս թեւս մտած՝ ութը ամսու եւ տասներկու օրուան արձանագրութիւն մը կը ձգէի այդ հիւանդանոցին՝ մահուան ու կեանքի իրարու օղակուած պատմութիւն մը:

Ես տուն չ'ունէի, տեղ մը չ'ունէի բնակելու, հիւանդասպահուհիս առանց ինծի հարցնելու, իրենց տունը տարաւ զիս՝ ուր ծեր մայրը իր տղուն պէս գրկեց զիս, հիւրանոց տարաւ: Չեմ գիտեր ի՞նչպէս՝ անոնք գիտէին ես տէր չ'ունէի, տուն չ'ունէի, տեղ չ'ունէի...:

Երեկոյին հիւանդասպահուհիս քոյրերը եկան: Երկու աղուոր աղջիկներ, դեռատի, ժպտունակ, բարի, ա'յնքան դուրգուրանքոտ: Երեք քոյրեր ու մայր մ'էին: Հայրերնին մեռած էր, եղբայր չէին ունե-

ցած: Պատիկ քոյրը դպրոց կ'երթար, միջնակը քաղաքի կեդրոնական Գրադարանի վերի հսկիչն էր, մայրերնին տունը կը սահէր: Երկրորդ յարկին վերայ՝ պարտէզին նայող պատուհանով սենեակ մը տրւին ինծի, ու տունեցի դարձայ:

XI

Չորս օր հիւանդասպահուհիս չը ձգեց որ տունէն դուրս ելլէի: Ես չէի արտօքեր այդ բանտարկութենէն, բայց ա'յնքան կը սիրէի հիւանդասպահուհիս դուրգուրանքը, անոր հոգածութիւնն ու խնամքը: Վերջապէս տունեցիներուն ըսի թէ ինչու կ'ուզէի դուրս երթալ, ու պատմեցի անոնց Բարունակին պատմութիւնը:

Նոյն օրը, կէս օրէն վերջ հիւանդասպահուհիս իր մօր հետ զիս կառքը դրին ու երեքս մէկ ծանօթնե-րէս մէկուն դացինք:

XII

Հիւանդ օրերուս դուզընթաց պատմութիւնը այսպէս պատմեցին ինծի:

«Քու հիւանդանոցը երթալէն երեք շաբաթ վերջն էր՝ մահուան դուժի մը պէս լուր տարածուեցաւ Բարունակին բանտ դրուելը՝ իր կինը ծեծելուն ու վիրաւորելուն համար: Անոր յաջորդեց ամուսնալուծութեան դիմումը, ու տարօրինակ դատավարութիւնը:

«Կինը ամբաստանեց Բարունակը նախանձի, ան-
զթուփեան եւ անտարբերութեան համար՝ որուն վը-
կայ բերաւ Բարունակի ամենամօտիկ բարեկամներէն
Մովսէսը: Ջրկումներու եւ նախատինքի պարագա-
ներ յիշեց: Դատարանին պատմեց Բարունակի անաս-
նային դործերը՝ որոնք մարդու մտքէն անցնելուն
արհաւիրք մը կուտան: Բաներ ըսաւ՝ որոնց ամբող-
ջութիւնը լսել չ'ուզեց դատաւորը:

«Բարունակը գլուխը կախ լսեց ամէնը: Ու երբ
կարգը իրեն եկաւ խօսելու՝ բառ մը չըսաւ:

«Դատաւորը տուաւ իր վճիռը: Խիստ, անբար-
եացակամ, ահաւոր վճիռը: Ու կրկին հարցուց Բա-
րունակին՝ իր դատաւորի գոռացող ձայնովը. «Բան
մը ունի՞ս ըսելիք»:

«Ո՛չ», պատասխանեց Բարունակ, «արդարա-
դա՛տ դատաւոր, բան մը չ'ունիմ ըսելիք, թող քու
խօսքը ըլլայ»:

«Ա՛յդ ատեն էր որ սրտակսկիծ մոմոռմով մը
տղու պէս լացաւ:

«Տուն ու տեղը, հարստութիւնն ամէն կնոջ ձը-
ղած՝ նոյն օրն իսկ քաղաքը ձգեց: Ամիսներ վերջ իր
պաշտօնատունէն կրցինք ստուգել որ Մէքսիքօ դա-
ցած է կառավարական պաշտօնով:»

Հիւանդապահուհիս ու իր մայրը հոնգուր հոն-
դուր կուլային: Բայց ես պուտ մը արցունք չը թա-
փեցի:

XIII

Տարիէն աւելի էր տունեցի էի դարձեր հիւան-

դապահուհիս տունը, ու զիս որդի եւ եղբայր էին
ըրած: Ինչո՞ւ սուտ ըսեմ՝ կեանքիս մէջ ա՛յնքան
էրջանիկ եղած չէի որքան ա՛յդ տանը մէջ՝ ուր եր-
կինքի քաղցրութիւնը կար: Օր մը օրերէն օտար ը-
լալ չզգացի, ու անոնք երբէ՛ք յիշեցուցին ինձի օ-
տարական ըլլալս: Միսիս Բապինսընը ըսաւ որ ի-
րեն «մայրիկ» ըսեմ, ու ան ինձի միշտ «դաւակս» ը-
սաւ: Հիւանդապահուհիս միշտ ինձի պահապան հը-
րեշտակ մը մնաց, ու իր քոյր Կրէյսը՝ ինձի մտերիմ
եղաւ, ես ալ պղտիկ Միլտըրիտին գուրգուրացող
մեծ եղբայր դարձայ:

XIV

Յունիսի վերջին շաբաթն էր ամէնքս միասին Ա-
րիզոնա դացած էինք Միսիս Բապինսընի քրոջը այ-
ցելելու: Երեկոյ մը երբ հիւանդապահուհիս հետ
առանձին ազարակէն կը վերադառնայինք.

«Գիտե՞ս, շատ հեռու չենք Մէքսիքոյէն», ըսաւ
ինձի խորհրդաւոր շեշտով մը ու աչքերուս նայե-
ցաւ:

Անմիջապէս հասկցայ ի՛նչ ըսել կ'ուզէր Կլատի-
սը, իմ հիւանդապահուհիս, ու ես շա՛տ դոհ մնացի,
շա՛տ ուրախացայ: Թեւերս իր մէջքին ամուր մը օղա-
կած՝ ես ալ ժպտեցայ:

Յաջորդ օրը բարի մաղթանքներով տունեցիներ
մեզի ճամբու գրին՝ Մէքսիքօ երթալու:

Քաղաքէ քաղաք անցանք, հիւպատոսարանէ
հիւպատոսարան գացինք, թերթերուն մէջ ծանու-

ցումներ տուինք: Բարունակին հետքը գտնել կարելի չ'եղաւ: Յուսարսար ետ պիտի դայինք երբ օր մը ամերիկացի վաճառականի մը ծանօթացանք ճաշարանի մը մէջ: Հարուստ ու ծանօթ վաճառական մ'էր՝ ծերակուտականներուն մօտիկ բարեկամ, տեղւոյն հիւպատոսին ալ ազգական: Պատմեցինք իրեն մեր անարդիւնք փնտոտուքը, ու յուսարսար ըլլալինս: Կարեկցեցաւ, ու շատ ուղեց որ օգնէ մեզի: Եթէ քանի մը օր ալ մնալու խօսք տայինք՝ խոստացաւ Ուաշինկթըն դրել, պէտք եղած տեղեկութիւններ բերել տալ, նոյնիսկ հիւպատոսի անակցութիւնը խոստացաւ: Կլատիսն ու ես ա'յնքան դոհ, ա'յնքան ուրախ եղանք:

Չորս օր վերջ նահանգային քարտուղարութեանէն եկած հեռագիր մը Բարունակի նոր անունն ու հասցէն կուտար՝ նոր անունն մը տակ հինը թաղած էր:

Գտանք ղինքը: Նիհարացած, մաշած, ոսկոր դարձած, կմախք մը: Գիշեր ցորեկ կուրծքը սեղանին տուած գործած, գործած ու գործած էր:

Միայն բարի մարդիկ իրենց ցաւն ու տառապանքը աշխատանքով մոռնալ կ'ուզեն:

Բարունակը անկողին դրինք: Հիւանդ էր, առանց իր հիւանդութեան գիտակից: Կլատիս, հիւանդապահուհի իր բոլոր գուրգուրանքը չէր խնայեր, Ամերիկացիի գուարթութիւնովը՝ որուն մէջ կեանք կար:

Ես չի կրցի երկար մնալ: Պէտք էր գործիս դառնայի առանց օր մը կորսնցնելու: Տունը վերադար-

ձանք Միսիս Բալընսընի ու իր երկու աղջիկներուն հետ: Կլատիս Մէքսիքօ մնաց Բարունակին հոգ տանելու:

Ամէն օր, առանց բացառութեան, երբեմն օրական երկու անգամ, Կլատիս դրեց մեզի Բարունակի դէպի մահուան իջնելը, ու ահաւոր մաքառումը մահուան դէմ: Գրեց մեզի մահէն կեանքի դառնալը՝ որուն համար ուրախութեան արցունքը փայլեցաւ աչքերնուս մէջ: Ու վերջապէս ամիսներ վերջինքը՝ Բարունակը դրեց մեզի իր մանր ու աղուոր դրերով: Այդ օրը Միսիս Բալընսըն տօնական օրուան մը պայծառութիւնը ապրեցաւ... Թարմ ծաղիկներ դրաւ իմ սեղանին՝ որուն վրայ Բարունակի պատկերը կար:

Նոյն տարուան աշնանամուտի երեկոյ մըն էր. ճաշը դեռ նոր ըմպուցած՝ Կրէյսին հետ պտոյտի երթալու կը պատրաստուէինք երբ հեռագրական լրաբերը պարտէզի դուռէն ներս մտաւ: Չորսս մէկ տեսնեք անոր գալը, ու ամէնքս դուռը բանալու վազեցինք:

Միսիս Բալընսընին էր հեռագիրը. բայց իր այլայլումին մէջ չը կրցաւ բանալ ու գայն Կրէյսին տուաւ:

Կրէյսը բացաւ հեռագիրը իրեն յատուկ աճապարանքով ու կարգաց գայն նոյն թափով:

«Նշանուա՛ծ, նշանուա՛ծ», պոռաց խենթ ուրախութիւնով մը հեռագիրը օգին մէջ շարժելէն: Կլատիսը նշանուած է Բարունակին հետ»:

Վայրկեան մը սառած մնացի: Անակնկալ մ'էր

այդ ինձի համար, բարի ու անուշ անակնկալ մը:

Միտիս Բապընսընը իր մայրական դուրդուրանքովը դրկեց զիս ու համբուրեց ճակատէս: Ի՞նչ անուշ էր այդ համբուրը: Կրէյսը իր անվերապահ խենթութիւնովը վզիս պլլուեցաւ ու ուզեց որ համբուրեմ զինքը: Ես ա՛յնքան շատ կը սիրէի Կրէյսը:

XV

Այսօր մեր տունը մեծ իրարանցումի մէջ է: Հիւրեր ունինք, դրացիներ իրենց նոր հագուստներ հագած՝ մեր տունն են լեցուած: Զուարթ կատակներու, բարձրաձայն ծիծաղներու քաղցր հնչիւնը սենեակէ սենեակ կ'երթայ: Նոյն իսկ մեր դրացի պառաւ աղջիկը, պաշտօնէ քաշուած վարժուհի մը, իր ուրախ ասորումներն ունի:

Երկու տարեկան Եղուարդի տարեդարձն է այսօր, Բարունակի եւ Կլատիսի անդրանիկ դաւկին տարեդարձը: Մեր տունը մեծ իրարանցումի մէջ է:

Երէկ զիշեր երբ տնեցիներուն հետ զլուսի դլիսի այսօրուան տարեդարձի պատրաստութիւնները կը ծրագրէինք խնամքոտ հոգածութիւնով մը՝ մէկը մեր արտաքին դրան դանդաղը զարկաւ: Տարօրինակ էր այդ: Մենք միշտ հիւրեր կ'ունենայինք, բարեկամներ յաճախ կուգային երեկոններ միասին անցուցնելու, ու մենք միշտ ուրախ էինք մեր այցելուներուն համար, միայն երէ՛կ դիշեր ամէնքս մէկ կ'ուզէինք առանձին ըլլալ, ա՛յնքան ընկրքներ ունէինք տանը մէջ, ա՛յնքան կարգադրելիքներ: Երէկ դի-

շեր անհասճոյ եկաւ դանդաղին ձայնը: Կլատիսը դուռը բանալու գնաց:

«Կրնա՞մ Պարոն Գէորգեանը տեսնել»:

Սաղաղ լճակի մը մէջ խոշոր քարի մը սարսուացնող անկումովը անախորժ սոսկում մը սրտիս մէջ ինկաւ:

Ինքը՝ Մովսէսն էր դարձեալ:

Բարունակը վայրկեանի մը տատամսումէն յետոյ վեր ցատկեց, դիմաւորեց Մովսէսը ու ձեռք թօթուեց անոր հետ: Շատ մտերիմ բարեկամներու հանդիպումէն երբէք տարբեր էր այն: Ներս բերաւ ու ծանօթացուց տունեցիներուն, ըսաւ որ իր հին դասընկերներէն է, ու մեր տունեցիներ ուրախ եղան իր հին դասընկերի ա՛յս անակնկալ դալուն համար:

Հին օրերուս չարութիւնը վրաս թափեցաւ, ու եթէ քովս փայտ մը եղած ըլլար՝ Բարունակին գլուխը կրկին սիրտի ճեղքէի ա՛յս անգամ չը բուժուելու աստիճան:

Կատաղութենէս սենեակէն դուրս ելայ առանց բառ մը փոխանակելու Մովսէսին հետ:

Տունեցիները ապշած ետեւէս նայեցան, բայց հիւրերնին չը ձգեցին:

Առանձինս պարտէզ իջայ. բարկութենէս ծաղիկները կը կոխկուտէի, ու կը հայհոյէի բարձրաձայն:

Ինձի թուեցաւ որ դար մը անցաւ մինչեւ վերջապէս Բարունակը պարտէզ եկաւ զիս համոզելու:

«Սենթ մի՛ ըլլար, եկո՛ւր, թող տունեցիները չը գիտնան, ամօթ է»:

«Ինծի նայէ՛», պոռացի շատ կոշտօրէն, «այդ հին օրերու ապուշութիւնդ ալ չես կրնար հոս անցունել, առանց վայրկեան կորսնցնելու այդ անասունը այս տունէն դուրս հանէ: Կը լսե՞ս, ալ չես կրնար հին տխմարութիւններդ հոս անցունել»:

«Հանդարտէ՛, տղայ, մի՛ պոռար, հիմա տունեցիներ կը լսեն, ամօթ է, մի՛ պոռար»:

«Թող լսեն, այդ խայտառակը հիմա դուրս ձգէ, եթէ ոչ օձիքէն բռնած՝ ես տունէն դուրս պիտի քաշկոտեմ, կը լսե՞ս»:

«Հանդարտէ՛ կ'ըսեմ, մի՛ պոռար, քու խօսքը թող ըլլայ: Արդէն պիտի երթայ: Հանդարտէ՛, ներս եկուր, մարդու պէս նստէ, երկու բառ խօսիր, եկու՛ր, ներս երթանք:»

Համոզելով, քաշքշելով ներս տարաւ զիս:

Ի՛նչ սրտածմլիկ էր Մովսէսին պատմութիւնը: Ութը տարեկան տղու մը պէս կուլար:

«Քաջութիւնը չ'ունէի ձեզի դալու, ոչ ալ երեսնիդ նայելու համարձակութիւնը: Միայն Աստուածը գիտէ իմ խղճահարութիւնս, ու սիրտս կտոր կտոր ընող զղջումի դառնութիւնը: Ամիսներով ժպիտը շրթունքներուս չերեցաւ երբէք, ու կսկիւծին արցունքը աչքերս արիւնով լեցուց: Միայն Աստուած գիտէ իմ քաշածը:

«Եւրոպա գացինք: Այդ շոյլ ապրումին մէջ՝ ուր ուրախութիւնը եռացող ջուրին պէս կ'եռեփի, ուրուական մը՝ սեւ ու տգեղ ուրուական մը զիս հալածեց գիշերն ի բուն ու ցորեկները ամբողջ: Յուդայի ապրումը դարձաւ կեանքս:

«Սաթենիկի անհաշիւ ու խենթ ապրումին մէջ դրամը հատաւ, հատաւ ծախուած տունին դանձումն ալ: Ու ես եկամուտ չունէի, ապրելու միջոց մը իսկ չ'ունէի: Աշխատելը ամօթ դարձաւ, մէկին քով դործելը՝ անտանելի էր: Աննկարագրելի զրկանքը ծայր տուաւ:

«Տառապանքիս մէջ չարութեան ապաւինեցայ, ու ինկած կեանքին յատուկ ապրումը ինծի վիճակուեցաւ:

«Սաթենիկ նոր սիրահարներ գտաւ, ես՝ հարուստներու նոր դանձանակներ: Գողութեան սկսայ, հարուստի համբաւով սրիկայի կեանքը ապրեցանք հարուստ չըջանակներու մէջ՝ ուր մեր գողութիւնները բռնող չ'եղաւ:

«Վերջապէս եկաւ մեծ հարուածը: Նախանձի ու կրքի կատաղութեան մէջ՝ դոյզ մը դեղին ոսկիի համար Սաթենիկը աջ թեւէն վերաւորեցին: Ծարաթներով հիւանդանոցը պառկելէն վերջ դուրս ելաւ աջ թեւը կտրուած: Տարի մըն է Մարսիլիոյ քարափին՝ մնայուն մուրացիկ մը դարձած է»:

Ի՛նչ ցուրտ էր լուութիւնը որ այդ պատմութեանը յաջորդեց...:

Գնաց Մովսէսը, գլուխը կախ, խեղճ ու կրակ, ամօթահար ու պարտուած:

Տեսայ՝ երբ վերջին անգամ ձեռք կը թօթուէր Բարունակին հետ՝ իր հինգ մասները չը կրցին ծածկել ինձմէ կանանչ թղթադրամներու ծրարը՝ որը Բարունակը իր ափին մէջ խոթեց վերջին վայրկեանին:

Այսօր մեր տունը մեծ իրարանցումի մէջ է: Երկու տարեկան Եղուարդի տարեդարձն է: Բարունակի եւ Կլատիսի անդրանիկ զաւակին տարեդարձը: Երեկոյին մեծ խնճոյք պիտի ընենք: Տունեցիները հիւրեր են հրաւիրեր. Բարունակը մեր պաշտօնատեղիի գլխաւորները կանչած է. հիւանդանոցէն եկողներ պիտի ըլլան՝ ինչպէս Կեդրոնական Գրադարանի աղջիկները: Ես ալ մեր Պատուելին եմ հրաւիրած, իմ բարեկամ Պատուելին: Այս երեկոյ Բարունակի երկու տարեկան մանչին ծննդեան տարեդարձը պիտի տօնենք ճոխ սեղանի մը շուրջ՝ ուր Միսիս Բապընսընը իր աղջկան Կրէյսին նշանտուքը պիտի ծանուցանէ:

Այսօր մեր տունը մեծ իրարանցումի մէջ է:

Հոկտեմբեր 17, 1929.

Նիւ Եորք



ՀԵՂԻՆԱԿԻՆ ԵՐԿԵՐՐ

+

ՀՐԱՏԱՐԱԿՈՒԱԾ

Կանանչ Հարսը \$1.00
Գարուն էր 0.50

ՀՐԱՏԱՐԱԿԵԼԻ

Ես Ալ Երգեցի (Ոտանաւորներ)
ձերմակ Սէրը (Ուսանողի Մը Սիրավէպը)
Սիրոյ Վրէժը (Վէպ)
Արեւով Անձրեւ (Թրքական Ողբերգութեան Իմ Կատակերգութիւնս)
Այսպէս Ապրեցանք (Տասը Տարի Բողոքականաց Որբանոցին Մէջ)
Լուսանուշ (Աքսորի Օրերէն)
My Country, It Is for Thee
While the Stars Were Smiling

+

Հեղինակի Հասցէն
HAIG SHIROYAN
46-46 159th Street
FLUSHING, NEW YORK



47974

1. -

3m

1
2

\$1.00

9.175 ~~50 11.750~~

1

